

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱՐԿՈՒՄԸ  
ՍՓԻՌՈՔԵԱՆ ՀՈԼՈՎՈՅԹԻՆ ՄԷՋ ԵՒ  
ՀԱՅ ՓԵՐՈՆԱԿԱՆՆԵՐՈՒ ՊԱՐԱԳԱՆ

ԽԱԶԻԿ ՏԷՐ ԴՈՒԿԱՍԵԱՆ

Միջազգային յարաբերութիւններու ոլորտին մէջ սփիւռքներու երեսով եւ անոնց քաղաքական դերակատարութիւնը յատուկ ուշադրութեան արժանանալու սկսաւ պաղ պատերազմի աւարտին, առ ի հետեւանք համաշխարհայնացման (globalization) հոլովոյթին եւ միջազգային բեմակարթակին վրայ Ամերիկայի Միացեալ Նահանգներու (ԱՄՆ) գրաւած առաջնային դիրքին: Կազմակերպուած, եւ ամերիկեան ընկերութեան մէջ կատարեալպէս համարկուած ազգային ու էթնիկական հաւաքականութիւններու զօրաշարժը, Ուաշինգթոնի արտաքին քաղաքականութեան օրակարգին վրայ կը բերէ զանազան երկիրներու ներքին թէ արտաքին հարցեր, որոնց համեմատ ամերիկեան կառավարութիւնը, ներքին թէ արտաքին նկատառումներէ մղուած, պարուաւորուած կը զգայ դիրք ճշգելու: Եւ քանի որ այդ դիրք ճշգող յետ-պաղ պատերազմեան աշխարհի միակ գերհզօր պետութիւնն է, անոր խօսքը այս կամ այն ձեւով կ'ունենայ իր ազդեցութիւնը: Սփիւռքեան զօրաշարժը այսօր միջազգային քաղաքականութեան օրակարգի հարցերուն կու տայ intermestic<sup>1</sup> բնոյթ մը, եւ այդ մէկը ամէնէն աւելի բացայայտ է ԱՄՆի մէջ<sup>2</sup>:

Այս բոլոր փոփոխութիւնները բնականաբար կ'ազդեն նաեւ հայկական սփիւռքի հոլովոյթին: Փաստօրէն, Սփիւռքը (գլխազէրով գրուած այս բառը պիտի վերաբերի Հայաստանէն դուրս հայկական կազմակերպուած համայնքներու երեւոյթին) վերասահմանման ընթացքի մէջ է եւ այդ վերասահմանումը, գիտակցաբար թէ անգիտակցաբար, օրակարգի վրայ կը բերէ քաղաքական համարկում (integration) խնդիրը Ընդհանուր վարկածը այն է, որ ցարդ իրենց տեղակայուած երկիրներու քաղաքական կեանքին մասնակցելէ խուսափող համայնքները սկսած են դուրս գալ այդ մեկուսացումէն եւ ակտիւրէն մասնակցիլ տեղական քաղաքական հոլովոյթին: Այս իրողութիւնը, իր կարգին, հիմնական անդրա-

դարձ կ'ունենայ Սփիտքեան գոյութեան ընկալման ու մեկնաբանութեան:

Նախքան այս վարկածին յաւելեալ մանրամասնումը, անհրաժեշտ են սկզբնական լուսաբանութիւններ, որովհետեւ այդպիսի բանաձեռումով այս հաստատումը իրաւացիօրէն կրնայ Հարցականներու տակ դրուիլ: Երկու Հարցականներ հիմնականին մէջ իրենք զիրենք կը պարտադրեն: Առաջին՝ նկատի ունենալով յատկապէս Լիբանանի հայ Համայնքի մասնակցութիւնը երկրի քաղաքական կենքին եւ քաղաքական կառոյցի ձեւաւորման՝ դեռեւս առաջին ժամանակներէն (երեսնականներ), որքան՞զ ճիշդ է վերոնշեալ վարկածին հաստատումը: Երկրորդ՝ հայ ծագումով անհատներ միշտ երեւցած են ու դերակատարութիւն ստանձնած տարրեր երկիրներու քաղաքական հոլովոյթներուն մէջ: Աւելին, յատկապէս ինչ կը վերաբերի Համայնավար միջազգայնական գաղափարախօսութեան հետեւորդ հայերուն, անոնք միշտ ալ ակտիւ եղած են իրենց բնակած երկիրներու Համայնավար շարժումներուն մէջ: Անմիջականորէն մտարերուուղ այս նկատողութիւնները անկասկած իրենց հիմնաւորումը ունին եւ մինչեւ իսկ կրնան ենթահող ըլլալ այլ վարկածներու բանաձեւման:

Սակայն վերոյիշեալ վարկածը սերտօրէն առնչակից է իր գոյութեան, հետեւաբար՝ կազմակերպումին յատուկ իմաստ մը տուած Սփիտքին, ուր ազգային ինքնութիւնը եւ քաղաքական ըմբռուումը անբաժանելի են Հայրենիքի գաղափարէն: Ազգային ինքնութեան այդ ըմբռուումը, իր Հայրենիքը կորսնցուցած սփիտքահայուն Համար «քաղաքականութիւն» Հասկացութիւնը կապած էր Հայրենիք վերաբարձի ծրագրին, որով եւ սփիտքեան գոյութիւնը կը Հասկցուէր որպէս ժամանակաւոր Հանգրուան: Խոկ երկրի մը մէջ իր գոյութեան Հանգրուանային իմաստ տուած Հաւաքականութեան մը Համար, տեղական քաղաքականութեան մասնակցութիւնը ազգային-ծրագրային բնոյթ չէր կրնար ստանալ բացի երբ նոյն երկրին դրութիւնը, Լիբանանի օրինակով, ինչ որ ձեւով անխուսափելի կը դարձնէր այդ: Նոյնիսկ Լիբանանի պարագային, քաղաքական կեանքին մասնակցութիւնը, Հայկական երեսփոխանական պլրք եւ նախարարական պաշտօններու վրայ Հայեր ունենալով Հանոերձ, չէ փիխած սփիտքեան գոյութեան Հանգրուանային Հասկացողութիւնը, եւ տեղւոյն Հայերը ոչնուազ հայ եւ ոչ ալ աւելի լիբանանցի ըրած է<sup>8</sup>:

Կարեւոր է դիտել տալ, որ սփիտքեան Հանգրուանային գոյութեան այս ըմբռուումը Հասարակ յայտարարի վերածուած էր Հաւասարապէս եւ Խորհրդային Հայաստանի իրականութիւնը ընդունող, եւ անոր Հակադրուած շրջանակներու մօտ, որքան ալ որ աւելի շեշտուած ըլլար վերջիններուն պարագային Միայն զօրաւոր յանձնառութիւն մը՝ միջազգայնական գաղափարախօսութեան կամ աշխարհաքաղաքացիութեան, կրնար

**Սփիւռքը այլ ձեւով սահմանել:** Այդ փորձերը կամ շատ սահմանափակ եղած են, կամ այլ՝ սփիւռքեան գոյութիւնն ու ազգային ինքնութիւնը պարզապէս չէր հետաքրքրած վերոյիշեալ գաղափարախօսութիւններու հետեւողները: Հետեւարար՝ Սփիւռքի մէջ քաղաքական մասնակցութիւնը չէ ունեցած ծրագրային բնոյի՛, եղած է պատահական, բացառապէս մնացած է անհատական նախաձեռնութեանց ծրիին մէջ եւ քաղաքական համարկումը չէ եկած Սփիւռքի օրակարգին վրայ:

Սերտօրէն առնչակից Սփիւռքի կազմաւորման հոլովոյթին, որ հիմնաւորուած էր 18րդ դարու Զարթօնքի շարժումով ձեւաւորուած ազգային ինքնութեան արդիական ըմբռնումով, սփիւռքեան գոյութիւնն որոշակի հասկացութիւն մըն է, որ 20րդ դարու վերջին տասնամետին վերջնականապէս տագնապի մէջ մտաւ եւ վերասահմանումներու անհրաժեշտութեան դէմ յանդիման կը գտնուի Մինչ դժուար չէ այդ տագնապին անխուսափելութիւնը փաստարկել, կասկած չկայ որ եւ ազգային, եւ համաշխարհային ոլորտներու մէջ իրերայաջորդ իրադարձութիւնները արագցուցին զայն: Հայաստանի անկախացումն ու անոր հետեւանքները, պաղ պատերազմի աւարտն ու համաշխարհայնացումը, եւ տակաւին համամարդկային տարողութեամբ մշակութային խոր փոփոխութիւնները (որոնք կապուած են արդիականութեան տագնապին) - վերջնական՝ համաձայն յետ-արդիական աշխարհայեացքին, ժամանակաւոր եւ ամէն պարագայի առանց արդիականութեան տիեզերականութիւնը հարցականի տակ դնող ըստ արդիականութեան պաշտպաններուն - կրնան համարուիլ կառուցային (structural) ոլորտը որ անխուսափելի կը դարձնէ Սփիւռքի նոր հորիզոններու փնտուտուքը: Քաղաքական համարկման նախաձեռնութիւնները՝ ինքնարուի ըլլան անոնք, պայմաններէ թելադրուած, թէ՝ ծրագրային բնոյի՛, այդ փնտուտուքին ամենաաչքառու երեւոյթն են:

Այս վարկածին վրայ հիմնուելով, ներկայ աշխատասիրութիւնը պիտի անդրադառնայ Սփիւռքի մէջ քաղաքական համարկման հարցին, փորձելով բացատրել, թէ ինչո՞ւ այն մաս չկազմեց Սփիւռքի ծրագրին: Այդ լունելու համար ուսումնասիրութեան առարկայ պիտի ըլլայ Արժանթինի Օտարներու Փերոնական Շարժման<sup>4</sup> հայերու մասնակցութիւնը: Երեւոյթը խրայատուկ է, նախ՝ որովհետեւ քաղաքական համարկման փորձ մըն է, ապա՝ որովհետեւ այդ փորձին ձախողութիւնը ինքնին կու գայ փաստարկելու, թէ քաղաքական համարկումը այն ժամանակ մաս չէր կազմեր Սփիւռքի ծրագրին: Անշուշտ, անոնք որոնք նախաձեռնեցին այդ Շարժման շատ հաւաքարար - եւ բնականաբար - մղուած էին նաեւ անհատական շահագրգութենէ: Սակայն իրողութիւն է նաեւ, որ այլ անհատ հայր ատենին մաս կազմած են Փերոնական Շարժման առանց որ այդ մաս-

նակցութիւնը առնչակից ըլլար իրենց ազգային պատկանելիութենէն թե-  
լաղրուած մղումի մը Անոնք համոզուած էին փերոնական գաղափարա-  
խօսութեամբ, հետեւորդ էին Փերոնին կամ ալ որեւէ անհատական շահ կը  
հետապնդէին: Օտարներու Փերոնական Շարժման նախաձեռնող հայերը  
ոչ միայն համոզուած էին փերոնականութեան սկզբունքներուն, այլև,  
ինչպէս այս ուսումնասիրութիւնը պիտի փորձէ ցոյց տալ, կը մտածէին  
հայ համայնքին համար ծրագրի մը մասին եւ իրենց քաղաքական մաս-  
նակցութիւնը հիմնաւորած էին նաեւ հայկական-ազգային մտահոգու-  
թիւններով: Թէ ինչպէս յաջողած էին իրենց ազգային պատկանելիութիւ-  
նը եւ փերոնականութեան ազգայնութիւնն ու ընկերային դաւանանքը  
համադրել՝ հարցադրում մըն է, որ դուռ կը բանայ իրենց ժամանակին  
տիրապետող մտայնութենէն դուրս գալու իրենց ճիպի բացատրութեան:  
Բայց, հակառակ որ բոլորն ալ գործօն անդամներ էին գաղութային կազ-  
մակերպութիւններու եւ բազմից փորձած իրենց տեսակէտը ընդունելի  
դարձնել որպէս համայնքային ծրագրի եւ համայնքը մասնակից դարձնել  
իրենց ժամանակի արժանիթիւնեան քաղաքական հոլովոյթին, իրենց առա-  
ջարկը տեղ չգտաւ: Անչուշտ, ոչ միայն ներքին-համայնքային ազդակն է,  
որ կը բացատրէ այս «ձախողութիւնը». Փերոն, բնականաբար, աւելի հե-  
տաքրքրուած էր արար ու հրեայ համայնքներով ԱՄՆի կամ արաբական  
երկիրներու իր յարաբերութեանց հեռանկարի բերումով, քան թէ հայ հա-  
մայնքով, որուն հազիւ թէ ծանօթ ըլլար: Հայ փերոնականներու նախա-  
ձեռնութիւնը, անխուսափելիորէն, համայնքին մէջ մեկնաբանուեցաւ որ-  
պէս անհատական շահագրգոռութիւն: Բայց կային նաեւ այլ պատճառներ՝  
առնչակից համայնքային գոյութեան ըմբռնումին: Այդ ըմբռնումը իր է-  
ութեամբ պահպանողական էր, բառին ընթացիկ հասկացութեամբ թէ գա-  
ղափարախօսական իմաստով, եւ թոյլ չտուալ իր ժամանակին համար յա-  
ռաջադէմ քաղաքական այլ ծրագրի իրականացումին: Այս երեւոյթն է որ  
լուսարձակի տակ պիտի առնուի այս աշխատասիրութեան մէջ:

Աշխատասիրութիւնը կը բաժնուի երեք հիմնական մասերու: Առաջին  
մասը՝ կ'անդրադառնայ սփիտքագիտութեան յարմար մեթոտաբանու-  
թեան մը սահմանումին, հիմնուած ընկերային գիտութիւններու տարրեր  
յօտեցումներու վրայ: Երկրորդ մասով լուսարձակի տակ կ'առնուի  
Սփիտքի հոլովոյթը եւ անոր ծիրին մէջ՝ քաղաքական համարկումի բա-  
ցակայութեան պատճառը: Հակառակ հայաստանամերձ համայնքներէ հե-  
ռաւորութեան, Արժանիթինի հայ համայնքը իր գոյութենական կացութիւ-  
նը սահմանած էր միեւնոյն ընդհանուր ըմբռնումին ու չափանիշներու հի-  
ման վրայ: Վերջին բաժնով կը ներկայացուի հայ փերոնականներու պա-  
րագան, անոնց քաղաքական ծրագրի հիմնաւորումները եւ գաղափարա-

Խօսական ու այլ պատճառները որոնք զիրենք մօտեցուցած էին փերոնականութեան: Նախաձեռնութեան աւարտը առանձին հետաքրքրութիւն կը ներկայացնէ Սփիւռքի քաղաքական համարկումի բացակայութեան վարկածի բացատրութեան: Վերջաբանը պիտի անդրադառնայ Սփիւռքի մէջ քաղաքական համարկումի հոլովովին, առանձին ուշադրութիւն դարձնելով Արժանիթինի պարագային՝ 1976-1983 զինուորական բռնատիրութեան ժամանակաշրջանին, 1983ին ժողովրդավարութեան վերադարձի ազդեցութեան եւ Հայաստանի անկախութենչն յետոյ բացուած հանգրուանին հեռանկարներուու:

## ՍՓԻՒՐՔԱԳԻՏՈՒԹԻՒՆ. ՏԵՍՈՒԹԵԱՆ ՄԸ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԵԹՈՏԱԲԱՆՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ

Ընկերային գիտութիւններու ոլորտին մէջ Սփիւռքի մասին ընդհանուր տեսութեան մը սահմանման հիմնական դժուարութիւնը փաստարկումներու հաստատ ենթահողի մը բացակայութիւնն է: Զկան վիճակագրական տուեաններու ընդհանրական աղբիւրներ, ուրկէ կարելի ըլլայ ձեռք բերել անհրաժեշտ փաստարկումներ, դասական գիտական մեթոտարանութեան հետեւումով վարկածներ հաստատելու համար:

Սփիւռքի տեսութեան կազմաւորման մեկնակէտ կարելի է ընդունիլ Հայրենիքի քաղաքարին կեղրոնականութիւնը: Սփիւռքին համար: Ինչպէս փրոֆ. Ռիչըրտ Յովկաննէսեան կ'ըսէ, «Հայրենիքը հիմնական ազդակ է: Երեւակայական վայր ըլլայ, թէ՝ իրական, Հայրենիքը ունենալու գիտակցութիւնը կը սահմանէ սփիւռքեան ժողովուրդ մը»: Այլ խօսքով, կայ աշխարհացրիւ Հայ Համայնքները միացնող կեղրոնական գաղաքար մը, որքան ալ որ վերացական ըլլայ այն, եւ այդ գաղաքարն է որ Սփիւռքը վերածած է ոչ միայն կեանքի իրողութեան այլ՝ կենդանի գոյութեան ու կառոյցի: Հետեւաբար, Սփիւռքի տեսութիւն մը կարելի է սահմանել ու անոր հիման վրայ ուսումնասիրել երեւոյթը: Անշուշտ, այդ տեսութիւնը հեռու է ամբողջական ու վերջնական ըլլալէ, եւ հիմնականին մէջ վարկածային բնոյթ պիտի ունենայ: Սակայն, ինչպէս ամէն ընկերային երեւոյթ, այն միաժամանակ կառոյց է եւ հոլովովթ:

Սփիւռքի վարկածային տեսութեան կառուցումը, հետեւաբար, պիտի հիմուլի մտաւորական այն ճիգին վրայ, որ սահմանած է Սփիւռքեան կացութիւնը, իմաստաւորած է զայն եւ տուած համապատասխան կազմակերպուածութիւն մը համայնքային դրութեան: Սփիւռքի կազմակերպական կառոյցը, այսինքն՝ հաստատութիւններն ու ընկերային ծրագիրները (կրթական համակարգ, հաւաքոյթներ, դաստիարակութիւն, եւն.), ինքնին խօսուն է՝ Սփիւռքի գոյութենական ընկալումին ու անոր իմաստաւորման նպատակառուղուածութիւն տալու կոչուած կեղրոնական գաղաքա-

ը՛ հասկնալու համար: Սակայն կայ նաեւ մտաւորական համապարփակ արտադրութիւն մը՝ գրականութենէն մինչեւ հրապարակագրութիւն, հրապարակալին եղոյթներ, կեանքի երեւոյթներու եւ մինչեւ իսկ քաղաքական իրադարձութիւններու մեկնաբանութիւն, որ ուսումնասիրութեան հարուստ դաշտ մըն է եւ հիմնական աղբիւ՝ Սփիւռքի տեսութեան սահմանման համար:

Կը մնայ դիմագրաւել երկու մարտահրաւեր:

Առաջին՝ աշխարհացրիւ հայ համայնքները անխուսափելիօրէն ազդուած իրենց քնակած միջավայրին յատկութիւններէն ու իւրացուցած են զանոնք: Այդ իմաստով Սփիւռքը անկասկած խճանկար մըն է, եւ ոչ թէ միակտուր կառոյց: Սակայն տարբերութիւններէն անոյն կայ արդեօք բոլոր հայ համայնքները մէկտեղող կեղրոնական գաղափար մը, առանց որուն անիմաստ է Սփիւռքի տեսութեան մը մասին խօսիլ:

Երկրորդ՝ սերունդներու իրերայաջորդութիւնը պահպանած է Սփիւռքի կացութեան սահմանման ու իմաստաւորման այդ կեղրոնական գաղափարը:

Երկու Հարցադրումներն ալ որոշ յստակացումներու կը կարօտին: Երբ կը խօսուի Սփիւռքի կացութեան սահմանման ու իմաստաւորման կեղրոնական գաղափարի մը մասին, Հարցը չի վերաբերիր ստեղծագործութեան մը: Կեղրոնական գաղափարը իր կարգին պէտք է հիմնաւորուած ըլլայ պատմական, քաղաքական, մշակութային եւ այլ հոլովոյթներով: Միայն այսպիսի պայմաններու մէջ ընկերային կառուցումը կրնայ իրագործուիլ Երկրորդ՝ այդ կեղրոնական գաղափարը ի զօրու պէտք է ըլլայ անկախ անոր ընկալման տարբերութիւններէն, որոնք անխուսափելի օրէն գոյութիւն ունեցած են եւ ունին: Մասնաւորաբար Սփիւռքի պարագային՝ երկար ժամանակ հայ համայնքները խորհրդային վարչակարգի թեր կամ դէմ Հարցով բենեռացման իրողութենէն անոյն անցնող միացնող գաղափար մը կա՞՞: Պատասխանը - միշտ վարկածային կարգով - դրական է եւ կը վերաբերի Յովհաննէսեանի մատնանշած հայրենիքի գաղափարին: Նոյնիսկ եթէ պատճառաբանուի, որ ներքին պառակտումներէն վեր ելլիու համագործակցական առաջին փորձերը վաթունականներու կէսերուն հիմնուեցան Ցեղասպանութեան ճանաչման Հարցին, եւ ոչ թէ հայրենիք սահմանման համաձայնութեան շուրջ, պէտք չէ մոռնալ որ Ցեղասպանութեան աղէտը սերտորէն առնչակից է նաեւ Հողային կորուստին: Հետեւաբար՝ թեր կամ դէմ Խորհրդային վարչակարգին, Սփիւռքին քընիքնէ կը ճանչնայ ամէնէն առաջ որպէս Հետեւանքը բռնի ուժով իր Հայրենիքէն Հեռացումին: Հետեւաբար, Հողային Հարցը՝ «Վերադարձը», Կեղրոնական գաղափար մըն է Սփիւռքի տեսութեան կազմութեան համար: Ինչ կը վերաբերի սերունդներու իրերայաջորդութեան, անշուշտ

այդ ընթացքին, ընկայումներու փոփոխութիւնը անխուսափելի է, եւ այս իմաստով, եւ անցեալին ժառանգ մնացած գաղափարներու պահպանումը, եւ այդ նախանձախնդրութեան պատճառած տագնապը հաւասարապէս շահեկան են ուսումնասիրողին համար, որպէս տրամախոհական գործընթաց: Ե՞րբ կը հաստատուի այդ տրամախոհական գործընթացի համադրումը, պահպանողական՝ բնոյթի է այն, թէ<sup>o</sup> յառաջդիմական/յեղափոխական (յղացքները կը գործածուին իրենց բառացի իմաստով, եւ ոչ թէ համաձայն գաղափարախօսական ընթացիկ ընկալումին), ի՞նչ ազդեցութիւն կ'ունենան արտաքին ազդակները... Ահաւասիկ այն հարցումները, ի շարս ալլոց, որոնք ուսումնասիրութեան շահեկան դաշտեր կը բանան:

Սիփիւռքագիտութեան համար Արժանթինի հայ համայնքը կը ներկայացնէ առանձին հետաքրքրութիւն, ի մասնաւորի փորձարկման դնելու համար վերոնշեալ հարցադրումները Սիփիւռքի կացութեան կեղրոնական գաղափարի առկայութեան ու սերունդներու իրերայաջորդականութեան տագնապի ուսումնասիրութեան տեսակէտէն: Պարագան հետաքրքրական դարձնողը ոչ միայն համայնքի աշխարհագրական հեռաւորութիւնն է Հայաստանէն ու Հայաստանամերձ համայնքներէն, այլև այն իրողութիւնը, որ հին գաղութի մը ըլլալով հանդերձ (կազմաւորուած 19րդ դարու վերջաւորութեան եւ արդէն որոշ կառույցով մը գործող Եղեռնի տարիներուն, թէ եւ կազմակերպական լուրջ գործընթացը կը սկսի 20ականներու վերջաւորութեան եւ յետ-Եղեռնեան առաջին գաղթականութեամբ), գաղթականական զանգուածային վերջին կարեւոր հոսանքը Երկրորդ Համաշխարհային Պատերազմէն յետոյ տեղի ունեցած է: Հետեւարար, եթէ Սիփիւռքը, Հայրենիքի կեղրոնական գաղափարի հետեւումով, պատկերացնենք կեղրոն-ծայրամաս սխմեայով մը, Արժանթինը այն ծայրամասերէն է, որուն հոլովոյթը տեղի ունեցած է առանց շատ ազդուելու կեղրոնական շրջաններէ զանգուածային ներմուծումէ, ինչպէս պատահեցաւ Քանատայի, ԱՄՆի Արեւմտեան Ափի կամ Ֆրանսայի պարագային տակաւին վաթսունական ու եօթանասունականներուն: Այս իմաստով Արժանթինի համայնքի հոլովոյթը «ինքնուրոյն» յատկանի մը ունի, համանման թերեւս ԱՄՆի Արեւելեան Ափին, եւ այդ «ինքնուրոյնութիւնը» շատ հաւանաբար բացատրութիւն մը ըլլայ քաղաքական համարկումի այն փորձին, որ հայերու մասնակցութիւնն էր Փերոնական Շարժման: Այս մէկը չի նշանակեր որ Սիփիւռքի կացութեան կեղրոնական գաղափարին ազդեցութիւնը ինքնին նուազ եղած է: Ընդհակառակը, ինչպէս փորձին ձախողութիւնը ցոյց կու տայ, այդ ազդեցութիւնը շատ գօրաւոր եղած է նաև Արժանթինի մէջ: Սակայն սերունդներու իրերայաջորդութեան ընթացքին

յայտնուած տագնապներու եւ անոնց շօշափելի հետեւանքին իմաստով համայնքի «ինքնուրոյնութիւնը» իր կարեւորութիւնը կը ստանայ ուսումնասիրողին համար:

Կը մնայ որ յարաբերաբար քիչ է ակադեմական ուսումնասիրութիւնը համայնքի կազմաւորման, պատմական հոլովոլթին եւ դիմագրաւած ընկերային թէ այլ հարցերուն մասին: Գոյութիւն ունեցող աշխատասիրութիւնները ընդհանրապէս պատմական բնոյթի են, եւ առնչակից՝ գաղթականութեան կամ համայնքի հաստատութիւններու կազմաւորման: Ընկերաբանական խորքով հաստորներ պարզապէս կը բացակային, եթէ նկատի չառնենք եղեռնի ու անոր հետեւանքներու առնչակից գործերը, ինչպէս Լիպերթատ-Ազատուհի Թըսմեանի *Genocidio Armenio presente sin fronteras* (Fundación Armenia Para la Fe y La Cultura San Nerses Shnorhali, Buenos Aires, 1994) գիրքը, կամ 1989ի Հայագիտական առաջին համագումարին ներկայացուած կարգ մը նիւթեր, որոնք 1991ին լրյա տեսան Վարդան Մաթէսսեանի խմբագրութեամբ Հայագիտական Ուսումնասիրութեանց Հիմնարկի հրատարակած *Los Armenios en America del Sur* առանձին հատորով: Հայ գաղթականութեան պատմագիտական ուսումնասիրութեան մէջ մասնագիտացած է ներկայացնական Պուլղուրճեան-Թիւֆինքճեան (*Los Armenios en Buenos Aires La reconstrucción de la identidad (1900-1950)*, edicion del Centro Armenio, Buenos Aires, 1997), մինչ Քիմ Հեքիմեան գաղթականութեան ուսումնասիրութիւնը կատարած է փորձելով հարցազրոյցներու ընդմէջն վերլուծել համայնքի կազմաւորման ընկերային հոլովոլթը: *Armenian Review* մէջ իր լրյա ընծայած յօդուածին մէջ (“Armenian Immigration to Argentina: 1909-1938”, *Armenian Review* Spring 1990, Volume 43, Number 1/69), Հեքիմեան կը նշէ երկու հիմնական գործեր՝ Աշու Արժրունիի 1943ին հրատարակած գիրքը Հարաւային Ամերիկայի հայ գաղութի պատմութեան մասին (հայերէնով) եւ Նարսիս Պինայեան-Քարմրոնայի 1974ի աշխատասիրութիւնը *La colectividad armenia en la Argentina*, միաժամանակ արդարօրէն դիտել տալով, որ «երկու գործերէն ոչ մէկը հայ գաղթականութեան հոլովոլթը կ'ուսումնասիրէ, ոչ ալ զայն կը տեղադրէ արժանթիւնեան աւելի ընդարձակ ոլրտախն մէջ»: Այդուհանդերձ, կ'աւելցնէ, թէ երկու աշխատասիրութեանց մէջ նշուած անուններն ու թուականները «մեկնակէտ կը ծառայեն Պուենոս Ալրէսի հայկական հաստատութիւններուն մասին որեւէ ուսումնասիրութեան համար»:

Քարմրոնա իր աշխատասիրութիւնը այժմէականացուած ու վերլուծական որոշ ուղղուածութեամբ վերահրատարակեց 1996ին *Entre el pasado y el presente: Los Armenios en la Argentina* խորագրով: Համայնքի ներկա-

յացման կարգով էւս Թապաքեան 1988ին հրատարակեց *Los Armenios* հատորը (Contrapunto, Buenos Aires) ուր մասնաւորաբար տեղ գտած են ուժունականներուն գաղութի կեանքին մէջ դերակատարութիւն ունեցած անձնաւորութեանց հետ հարցազրոյցներ: Եօթանասունականներուն Ռոբդա Մախեան, որուն դրկտորական թեզը Արժանթինի հայ համայնքի ընկերա-հոգերանական իրականութեան մասին է, ուսումնասիրութեան առարկայ դարձուցած է հայկական հաստատութիւններն ու մշակոյթը, սակայն անկասկած, որ իր ամէնէն իրայատուկ նախաձեռնութիւնը Jorge Luis Borgesի հետ հարցազրոյցն է: Համայնքի մասին աշխատասիրութեանց այս ամփոփ ցանկին վերջին բաժնով անհրաժեշտ է յիշել կարգ մը յուշապատումներ, որոնք առանձին հետաքրքրութիւն կրնան ներկայացնել համայնքի պատմութեան ուսումնասիրութեան համար: Անոնց կարգին՝ էտուարտո Պետրոսեանի լոյս ընծայած երկու հատորները *Haigrig* եւ *Haigrig II*, որոնք թէեւ կը վերաբերին Յեղասպանութենէն վերապրոյ իր հօր կեանքին, սակայն կը ներփակեն հետաքրքրական տեղեկութիւններ գաղութին մասին: Նաև՝ Խորիչ Սարաֆեանի 1988ին հրատարակուած ինքնակենսագրութիւնը *Del Euphrates al Rio de la Plata*:

Եթէ հայ համայնքին մասին եղած ակադեմական ուսումնասիրութիւնները բաղդատենք օրինակի համար արար ու հրեայ համայնքներուն մասին եղած ուսումնասիրութեանց, որոնք յատկապէս թափ ստացան 1983ին՝ ժողովրդավարութեան վերահաստատումէն յետոյ<sup>8</sup>, երեւան կ'ելլէ, նախ՝ հայ համայնքի մասին ձեռնտու գրականութեան սակաւութիւնը, պատմականաւութեան հարցերու քննադատական ու բազմակողմանի մօտեցման շատ աւելի նուազ շեշտուած բնոյթը: Այս իրողութեան պատճառուներէն մէկը նաեւ համայնքի յարաբերաբար ինքնամփոփ, եւ շրջապատին հետ մասնաւորաբար քաղաքականորէն յարաբերելէն խուսափող աւանդական դիրքորոշումն է, որ գիտակցօրէն կազմաւորուած է համաձայն Սփիրուքի կացութեան հասկացութեան կեղրոնական գաղափարին: Ատոր մասին հարուստ վկայութիւնն է մանաւանդ արժանթինահայ մամուլը, ուր առաջնորդողներն ու խմբագրականները երկար ժամանակ քաղաքականութեան հասկացութեան տուած են շատ յատուկ իմաստ մը<sup>9</sup>:

## ՍՓԻՒՐՔ ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱՐԵԼԻ ՀԱՄԱԴՐՈՒՄԻ ՄԸ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆԸ

Սփիրուք-քաղաքականութիւն կապին անդրադառնալու համար առաջն հերթին անհրաժեշտ է սահմանել Սփիրուքի հոլովոյթը, որ կը հիմնուի Սփիրուքի տեսութեան վարկածի կեղրոնական գաղափարին վրայ Սփիրուքը կ'ընկալուի որպէս աշխարհացրիւ հաւաքականութիւն մը, որ գիտակից

Հ Հայրենի հողին հետ գոյութենական կապին: Այս իմաստով Սփիւռքը ունի սկիզբ մը՝ 1915ի Յեղասպանութիւնը, բռնի տեղահանութիւնը եւ հայրենի հողին կորուստը Ունի նաև հոլովոյթ մը, որ կը ներփակէ գոյութենական անխուսափելի տագնապ մը: Յեղասպանութեան վերապրոյներուն մօտ արմատաւորուած մնաց «վերադարձի գաղափարը, սերտօրէն առնչակից եւ արդարութեան, եւ մանաւանդ, ազգային գոյութեան պայմանաւորման: Վերապրոյներու սերունդը հաւատաց անոր անխուսափելիութեան եւ մինչեւ իսկ սպասեց անոր: Այդ գաղափարին հիման վրայ է, որ անոր յաջորդող սերունդը, գիտակից՝ որ այդ «վերադարձը այնքան ալ անմիջական չէ, կազմակերպեց Սփիւռքը եւ ստեղծեց ենթակառոյց մը - հաստատութիւններ ու համայնքային կեանք - որ այդ նպատակին ճգտելով կը հետապնդէր մէկ ու միակ նպատակ մը՝ Հայապահապանում: Այդ երկրորդ սերունդին մօտ սարսափելին «Ճերմակ ջարդն էր, ճուլումը եւ ոչ թէ սպասաման յաւերժացումը: Ընդհակառակը, նախանձելի ինքնավստահութիւն մը կայ այդ սերունդին մօտ, գրեթէ կրօնական հաւատքը մը «վերադարձին հանդէպ: Միաժամանակ կայ քաղքենի հանգստաւէտութիւն մը, իրագործումի մը տուած բաւարարութեան հպարտութիւնը, համայնքային/մշակութային ծաղկուն կեանքի մը ներշնչած ապահովութիւնը՝ հայապահապանումը կարենալ յաւերժորէն շարունակելու: Տագնապի, գոյութենական տագնապի սերունդը անոնք են, որ հասակ կ'առնեն արդէն հաստատութիւններով օժտուած ու ծաղկուն Սփիւռքի մը մէջ: Այդ կայացած Սփիւռքը սակայն, այլեւ չի ներշնչեր այն ինքնավստահութիւնը, որ իրայատուկ էր նախորդ սերունդին: քաղքենի հանգստաւէտութիւնը կը ներփակէ իր փոտումը եւ անկումը, այն՝ որ փոխանցուած էր Յեղասպանութենէն վերապրած սերունդին կողմէ, նուիրականացած որպէս ազգային գոյութենական գիտակցութիւն նախորդ սերունդին օրով, արդէն սկսած է չօշափելի իրականութիւն դառնալ: «Վերադարձը կ'ուշանայ, սպասումը կը յաւերժանայ եւ այդ յաւերժացումը կը նոյնանայ Հոգեվարքին հետ՝ լեզուն կը կորսուի, մշակոյթը կը խամրի, հաւատքը կը տկարանայ... Մէկ խօսքով՝ ազգային ինքնութեան բոլոր այն տարրերը, որոնց մով - ինչպէս հաւատիացուցած էին - կարելի էր գոյատեւել որպէս հաւաքականութիւն, կը չքանան: Եւ ոչինչի կը ծառայեն հաստատութիւնները, «օտար ու ժամանակակից գոյութիւն դէմ յաղթական բերդերը<sup>10</sup>, երբ աշխարհը մոռնալու կը պատրաստուի հայու ազգային գոյութիւնը<sup>11</sup>: Երրորդ սերունդը չի մխտեր Սփիւռքի գոյութեան այն հասկացութիւնը որ ժառանգ կը ստանայ. ընդհակառակը՝ զայն կ'իւրացնէ եւ անոր տրամաբանութիւնը կ'ապրի մինչեւ իր ծայրագոյն հետեւանքները երրորդ սերունդն ալ Սփիւռքեան իր կացութիւնը կ'ըմբռնէ որպէս ժամանակաւոր, դատապարտուած վերջանալու՝ եթէ չիրականանայ «վերադարձը: Ի տարրերու-

թիւն իր հայրերուն, սակայն, երրորդ սերունդը անկումը կ'ապրի, կը վկայէ զայն եւ «վերադարձ»ի սպասումը այլեւս անխմաստ կը նկատէ։ Հայրերուն հանդէպ երրորդ սերունդին ըմբռութիւնը տունէն հեռացումը չէ, այլ՝ մերժումը Սփիւռքի կացութեան քաղքենիացման։ Այս թէ ինչո՞ւ այս սերունդի ամբողջ ողիսականը, որ արտայայտուեցաւ 70ականներու պահանջատիրական-ուժական պայքարով ու անոր յառաջացուցած զօրաշարժով, յայտնաբերումն է այն տագնապին, որ անխուսափելի էր Սփիւռքի այն հասկացութեան մէջ, որով սահմանուեցաւ համայնքային գոյութեան իմաստը։ Երրորդ սերունդով ալ կը վերջանայ Սփիւռքի այդ հասկացութիւնը, որ, ինչպէս մտաւորական ամէն կառուցում, դատապարտուած էր ապրելու իր զարգացումը պատմական տուեալ ոլրոտի մը մէջ, ապա իր անկումը՝ երբ նոյն ոլրոտը այլեւս փոխուած է։ Անկէ յետոյ, այսինքն հիմա, ամբողջ աշխատանք մը կայ, գիտակից հորովոյթ մը դէպի Սփիւռք... «վերադարձ»ի եւ Սփիւռքի նոր հասկացութեան մը կազմաւորման<sup>12</sup>։ «Վերադարձ»ի՝ յար եւ նման ժապաւէն մը իր սկիզբին տանելու գործողութեան, որպէսզի կարելի ըլլայ անոր կրկնակի օգտագործումով ուրիշ մը պատրաստել... Այս ձեւով ներկայացուած Սփիւռքի հորովոյթը, բնականաբար, գիտական մօտեցումի մեթոդաբանութենէն շատ հեռու է։

Բազմաթիւ են այն հարցադրումները, որոնք իրենք զիրենք կը պարտադրեն նման պատումի մը «գիտական» վաւերականութիւնը փաստելու համար։ Ի՞նչպէս հաշուել սերնդափոխութիւնը, օրինակի համար։ Կամ արդե՞օք ճիշդ է մեկնակէտ-թուականը, երբ համայնքային կեանք մը դարերէ ի վեր գոյութիւն ունէր աշխարհացրիւ հայութեան համար։ Ո՞ր թուականները եւ ո՞ր իրադարձութիւնները անկիւնադարձային եղան Սփիւռքի հորովոյթին մէջ։ Տուեալ համայնքի մը կացութեան փոփոխութեան առաջնորդող ճակատագրական իրադարձութիւն մը որ որքանո՞վ իր անդրադարձը կ'ունենայ Սփիւռքին վրայ որպէս ամբողջութիւն։ Ո՞րո՞նք են այն համայնքները, որոնք ամէնէն աւելի կշիռ ունեցած են Սփիւռքի հորովոյթին վրայ եւ ի՞նչ ազդակներ կը բնորոշեն այս կամ այն համայնքին կշիռ։ Սփիւռքի իրականութեան բարդութիւնը շատ կը դժուարացնէ համապատասխան փաստարկումներով ամբողջական թեզի մը յառաջացումը, ի մասնաւորի, եթէ պէտք է յարգուին գիտական մօտեցման բոլոր նախադրեալները։ Վարկածային կարգով, սակայն, կարելի է ձգտիլ ընդհանրութիւններու սահմանման, եւ անոնց մասնակի փաստարկման համար՝ դիմել որոշակի պարագաներու ներկայացման։ Պարագայի մը ուսումնասիրութիւնը ինքնաբերաբար իր հաստատումներուն ընդհանրացումը չի նշանակեր անշուշտ, սակայն թոյլ կու տայ տեսակձտերու կազմաւորման, հետեւաբար՝ բանավէծի զարգացման։ Այս մօտե-

ցումով է որ կարելի է խորհրդածել Սփիտոք-քաղաքականութիւն յարաբերութեան մասին:

Նախ՝ քաղաքական մշակոյթ մը, հարկաւ, գոյութիւն ունի Սփիտոքի մէջ, կազմաւորուած եւ իր զարգացման հոլովոյթը ապրած: Աւելի՞ն. Սփիտոք-քաղաքականութիւն յարաբերութեան մասին խօսելով, անխուսափելիօրէն Սփիտոքի մէջ քաղաքական մշակոյթի ու անոր հոլովոյթին մասին է որ կը խօսուի յատկապէս: «Քաղաքական մշակոյթ» ըսելով պիտի հասկնանք այն գաղաքարները, սկզբունքները, համոզումներն ու արժէքները, որոնք կը պայմանաւորեն քաղաքական գործունչութիւնը: Սփիտոքի պարագային մինչեւ խակ սահմանած են զայն: Ինչ կը վերաբերի քաղաքական մշակոյթի կազմաւորման, ապա՝ նախ Սփիտոքը պէտք է ենթադրենք նորակազմ հասարակութիւն մը, եւ՝ ամերիկեան կամ քանատական հասարակութիւններուն նման, արդիւնք զանգուածային տեղափոխման, ապա՝ բնականաբար ընդգծենք բոլոր այն տարրերութիւնները որոնք առկայ են Սփիտոքի պարտադրեալ կազմաւորման ու նորակազմ հասարակութեանց կամաւոր բնոյթին միջնեւ, հուսկ՝ երկու տեսութիւններ առանձին շահեկանութիւն կը ներկայացնեն Սփիտոքի քաղաքական մշակոյթը ուսումնասիրելու համար: ԱՄՆի ու Քանատայի հասարակութիւններու քաղաքական մշակոյթի կազմաւորումը ուսումնասիրած Louis Hartz կը կարեւորէ անոնց «Հիմնաւորման ժամանակաշրջանը» (Founding Period) որուն ընթացքին տիրապետող արժէքներու վրայ է որ կը կառուցուի նոր հասարակութեան քաղաքական մշակոյթը ինչ որ էական է, ուրեմն, այն արժէքներն են որ «Հիմնադիրները» իրենց հետ կը բերեն իրենց գաղթած վայրերէն: «Բեկորման տեսութիւն» (Fragment Theory) անունով ճանչցուած այս տեսութիւնը, օրինակի համար, ԱՄՆի պարագային «Հիմնադրութեան ժամանակաշրջանը» կը նկատի 17 եւ 18րդ դարերը, երբ բրիտանացի գաղթականութիւնը զանգուածային կերպով սկսաւ բնակութիւն հաստատել նոր Աշխարհ: Ամերիկեան քաղաքական մշակոյթը, հետեւաբար, հիմնապէս «քաղեքնի» յատկանիշ մը ունի<sup>18</sup>: Սփիտոքի պարագային այս տեսութիւնը կ'առաջնորդէ երկու նկատառումներու:

Առաջին՝ Սփիտոքի ակամայ «Հիմնադիրները» Ցեղասպանութեան վերապրողներն են, հետեւաբար, իրենց արժէքներն են որ հիմը դրին Սփիտոքի քաղաքական մշակոյթի կազմաւորման: Ծննդավայրի յիշատակն ու անոր կապուածութիւնը<sup>19</sup>, ինչպէս նաև «վերադարձ»ի գաղափարը, որոնք այնքան արժատաւորուած էին այդ քաղաքական մշակոյթին մէջ, վերապրողներուն կեանքի հիմնական նպատակին վերածուեցան, նաեւ՝ շարժառիթ եղան համայնքային կեանքի կազմակերպումին:

Երկրորդ՝ այդ վերապրողներուն մէջ, սակայն, քաղաքական մշակոյթի կազմաւորման դերակատարները Եղեռնէն առաջ ազգային կեանքին

մէջ ղեկավար դիրք ունեցողներն էին, որոնց կարգին թերեւս առանձնայատուկ տեղ պէտք է տրուի 1918-1920 Հայաստանի անկախ Հանրապետութեան ժամանակաշրջանի պատասխանատուներուն, Հանրապետական կառավարութեան ներկայացուցիչները ըլլան անոնք՝ Աղբալեանի ու Վրացեանի օրինակով, թէ հայութիւնը միջազգային ատեաններու մէջ ներկայացուցած անձնաւորութիւններ, ինչպէս՝ Պողոս Նուպար Փաշա: Անոնց փոխանցած արժէքներն են, որ ամէնէն աւելի կազմեցին Սփիտոքի քաղաքական մշակոյթը, որ Խորհրդային Հայաստանի վարչակարգին թեր կամ դէմ կեցուածքներու շուրջ կարծիքները բեւեռելով հանդերձ, Հասարակ յայտարար մը ստեղծեց Սփիտեան սահմանումին համար:

Պէտք չէ անտեսել անշուշտ դերակատարութիւնը համայնավար գաղափարախօսութեան հետեւորդ հատուածին ու Հայաստանի Օգնութեան կոմիտէի (ՀՕԿ) գործունէութիւնը անպայմանօրէն նկատի պէտք է առնէ այդ երեսոյթը: Սակայն ՀՕԿի գործունէութիւնը Սփիտոքի քաղաքական մշակոյթի կազմաւորման տարր նկատելը տեսարանականօրէն առնուազն կասկածներու առիթ կու տայ: Այս տեսակէտին հիմնաւորումը համայնավար գաղափարախօսութեան հութիւնն իսկ է: Համայնավար գաղափարախօսութիւնը իր հութեամբ միջազգային է, ոչ թէ ազգային: իսկ ազգայինը, համաձայն խորհրդային պաշտօնական վարդապետութեան, ժողովուրդներու մշակոյթին ձեւն է եւ ոչ թէ խորքը: Փաստորէն, Սփիտոքի մէջ հայ Համայնավար կուսակցութիւն երբեք գոյութիւն չունեցաւ, ոչ ալ Հայաստանի կոմկուսը իր ճիւղերը բանալու մասին մտածեց: Հայ համայնավարներ, յաճախ անդամ իրենց բնակած երկրի համայնավար կուսակցութեան, իրենց գործունէութիւնը նախ եւ առաջ հիմնաւորեցին իրենց կուսակցութեան միջազգայնական գաղափարախօսութեան թելադրանքով: Կասկածի տակ չի դրուիր, անշուշտ, ոչ նման մօտեցումի ազատութիւնը, ոչ ալ այլնտրանքային բնոյթը, եւ նուազ՝ այդ աշխարհայեացքի հետեւողութեամբ սփիտոքահայ այդ հատուածի հայրենասիրութիւնը Բայց որքանո՞վ, օրինակի համար, երկրորդ Համաշխարհային Պատերազմի ընթացքին Փրանսական դիմադրութեան մէջ հերոսական տիպար Միասք Մանուշեանի օրինակը իր տեղը գտած է Սփիտոքի քաղաքական մշակոյթին մէջ: Վերջապէս, հետեւողութեամբ Հարժի տեսութեան, ՀՕԿի աշխատանքները, եւ յետագային՝ ներդադիմն ու այլ գործունէութիւնները նպատակ չունէին իրենց բնագայրէն տեղափոխուած նոր հասարակութեան մը կայացումը, ընդհակառակը՝ շարժումը այս պարագային «վերադարձ»ն էր, գաղափարախօսական իր յատուկ դիմագիծով:

Երկրորդ տեսութիւն մը, մշակութային ժառանգը նուազ կարեւոր կը համարէ հասարակութեան մը փորձառութիւններէն: Seymour Martin

Lipset կը գտնէ, որ կարելի է ճշդորոշել «կազմաւորման իրադարձություններ» (Formative Events), որոնք հասարակութեան մը պատմութեան ընթացքին կը ձեւաւորեն իրենց արժէքակարգը եւ այդ ձեւով յարատեւող հետք կը ձգեն անոր հաստատութիւններուն եւ մշակոյթին վրայ՝ Այդ իմաստով կասկած չկայ, որ Սփիտոքի քաղաքական մշակոյթի կազմաւորման իրադարձութիւնը 1815ի Յեղասպանութիւնն է: Կրնանք առարկել, որ նման վարկած մը կրնայ նկատուիլ Հայաստանի խորհրդայնացումը, տրուած ըլլալով որ, առնուազն կարեւոր հատուածի մը համար, երկար ժամանակի համար անիկա նշանակեց «վերադարձ»ի արգելք, իրական թէ խորհրդանշական: Սակայն այդ իրադարձութիւնը Սփիտոքի քաղաքական մշակոյթի կազմաւորման հասարակ յայտարար մը հազիւ թէ նկատուի, նկատի առնելով անոր յառաջացուցած կեցուածքներու գեւեւուացումը: Սփիտոքը նման չէ այլ սփիտոքներու, օրինակի համար Արեւելեան Եկոպայի ժողովուրդներուն, որոնք կազմուեցան մասնաւորաբար Երկրորդ Համաշխարհային Պատերազմին յետոյ տուեալ երկրի վարչակարգի համայնավարացման հետեւանքով: Հետեւարար՝ Յեղասպանութիւնը, եւ ոչ թէ Հայաստանի անկախացումը կամ խորհրդայնացումն է, որ Սփիտոքի քաղաքական մշակոյթի կազմաւորման իրադարձութիւն պէտք է նկատել: Այս տեսութիւններուն կողքին կան անշուշտ ուրիշներ, ինչպէս՝ գաղափարներու կազմաւորման ու շրջագայման ճարտարարուեստի կարեւորութիւնը, որ շեշտը կը դնէ հաղորդակցութեան միջոցներու դերակատարութեան վրայ՝, կամ մարքսեան ու նկօ-մարքսեան տեսութիւնները որ մշակոյթի պատճառականութիւնը տնտեսական համակարգին մէջ կը տեղադրեն, եւ անկասկած որ հետաքրքրական ուսումնասիրութեանց ու վարկածներու յառաջացման կրնան տանիք:

Հիմնուելով առաջին երկու տեսութիւններուն վրայ, մէջբերենք կարդ մը տեսակէտեր «Հիմնաւորման ժամանակաշրջան»<sup>15</sup>ն (20-30ականներ), որոնք դիպուկ են Սփիտոքի կացութեան ընկալման ու քաղաքական մշակոյթի կազմաւորման: Մէջբերումները եւ օրինակները անկասկած եւ անխուսափելիորէն ենթակայական ու ընտրովի են: Կը ծառային վարկածային տեսակէտեր մը փաստարկման որպէս պարագայ: Շատ աւելի առարկայական փաստարկումի մը աւելի ընդարձակ ուսումնասիրութիւնը, եւ անոր կարգին հակա-օրինակներու նշումը, դուրս կը մնան այս աշխատասիրութեան սահմաններէն, այլ առիթի ձգելով նման նախաձեռնութիւն մը:

Այսպէս, եթէ ուսումնասիրենք Սփիտոքի մէջ մեծ դերակատարութիւն ունեցող կազմակերպութիւններէն Համազգայինի հիմնադրութեան գաղափարական ենթահողն ու նպատակը, այնպէս ինչպէս բանաձեւած են իր հիմնադիրներէն՝ նիկոլ Աղքալեան ու Լեւոն Շանթ, դժուար չէ հետեւցնել

այն քաղաքական մշակոյթը, որուն կը հետամտին այդ գաղափարներն ու նպատակները: Քաղաքական այդ մշակոյթը փոխանցուեցաւ սերունդէ սերունդ, որովհետեւ Համազգայինի ամբողջ առաքելութիւնը այդ գաղափարներու ու նպատակներու պահպանումը եղած է, ուր կրթական ու մշակութային գործունէութիւնը կը փերածուին անոնց կազմաւորման ու շրջանառութեան հաղորդակցական միջոցներուն: 1825 թունուար 4ի իր տուած բանախօսութեամբ, Աղբալեան կոչ կ'ուղղէ «Հայրենիք կամեցող» սերունդ՝ մը «ստեղծել», ա'յն համոզումով, որ այդ սերունդը հայրենիք կը կամենայ՝ «Եթէ տոփորուի իր մշակոյթով», ու կ'աւելցնէ «Մեր անկախութիւնը մենք կրնանք պահել գիտակցելով մեր մշակոյթին»: Աղբալեանի այս խօսքերը - արտասանուած շատ բախտորոշ ժամանակի մը մէջ - ամբողջական կերպով կը բնորոշեն Սփիւրքի կացութեան ընկալրւմը նախ՝ սերունդ՝ «ստեղծելու մասին է խօսքը, այսինքն՝ առկայ է գիտակցութիւնը «Հիմնաւորման ժամանակաշրջանի» մը: Ապա՝ հարց կայ «Հայրենիք կամեցող սերունդ» ստեղծման, այսինքն՝ «վերադարձախն ճգտող, իր ապրած վայրը «Հայրենիքիքին հետ չչփոխող: Վերջապէս՝ մշակոյթին գիտակցումով «անկախութիւնը պահել», սակայն անկախութիւն յարաբերաբար որո՞ւ կամ ինչի՞: Աղբալեան վստահաբար ի մտի ունէր Հայաստանի անկախութեան գաղափարը, ինչ որ պատահական չէր, սակայն Սփիւրքի հոլովոյթի ընթացքին անկախութիւն պահելը ոչ միայն, առնուազն կարեւոր հատուածի մը համար, նշանակեց ազատ ու անկախ Հայաստանի գաղափարը պահել, այլ՝ իւրայստուկ «անկախութիւն» մը իր ապրած շրջապատէն Այսինքն՝ առանց, բնականաբար, ժիշտելու այդ շրջապատն ու իր օրէնքները, ստեղծել ներքին-Համայնքային ինքնավարութիւն մը, որ յաճախ թոյլատրուեցաւ: Ըլլալ որոշ շրջապատի մը մէջ, առանց, սակայն, ամբողջականորէն մաս կազմելու անոր: Եւ քանի որ բացարձակ մեկուսացումը անկարելի է, շրջապատին հետ չփումը պէտք է սահմանափակել միայն այն պահին մարզերով, որոնք վտանդ չեն սպառնար ինքնութեան: Մասնաւորաբար՝ հեռու մնալ քաղաքականութիւնն, իմա՝ տեղական քաղաքականութենէն:

Ահաւասիկ երկու մէջբերումներ Աղբալեանի ու Շանթի ճառերէն 28 Մայիս 1928ին, Գահիրէի մէջ, «Հայ Կրթական ու Հրատարակչական Համազգային Ընկերութեան» Հիմնադրութեան ճեռնարկին (անշուշտ թուական զուգադիպութիւն չէ), որոնք շատ աւելի բուռն կերպով կը հաստատեն Սփիւրքի համար ծրագրուած արժէքային համակարգը. «...Շրջապատուած ենք ահաւար ու քանդիչ ուժերով: Հարկ է նոր ու մոլեռանդ հայութիւն ստեղծել՝ դիմագրաւելու համար այն ուժերը, որոնք ամէն կողմէ կը խուժեն հայր ոչնչացնելու համար» (Աղբալեան). «Օտար գաղութներու մէջ, շրջապատի այլասերող եւ ապազգայնացնող հազար ու մէկ վտանգ-

Ներուն մէջ ինչպէ՞ս կրնայ նոր սերունդը հայ ըլլալ եւ հոգիով հայ մնալ:  
 Ո՞վ պէտք է կատարէ այս դերը...: Երկու միջոց կայ՝ դպրոց եւ գիրք, ո-  
 րոնք միայն կրնան փրկարար դեր կատարել, հայ մնալու պայքարը մղել,  
 հայ հոգիներուն մէջ ազգային մակարդակը պատրաստելը (Շանթ)<sup>17</sup>:  
 Սփիտոքի կացութիւնը, Սփիտոքի հորովոյլթի ճշդման ամբողջ ծրագիր մը  
 ամփոփուած են այս խօսքերուն մէջ եւ այդ ծրագիրը ունի մէկ եւ միակ  
 նպատակ՝ հայապահպանում օտար միջավայրի մէջ: Այս պայմաններու  
 մէջ, «օտար»ի այս հասկացութեամբ, տուեալ երկրի մը քաղաքական  
 կեանքին մասնակցիլը, քաղաքական համարկումը հետեւաբար, մտահո-  
 գութեան առարկայ չէ եւ... պէտք չէ ըլլայ: Այդ կ'ըսէ Սիմոն Վրացեանի  
 «Մտածումներ ազգային միութեան ու կազմակերպութեան մասին»<sup>18</sup> յօդ-  
 ուածէն առնուած հետեւեալ պարբերութիւնը. «Ալրդ՝ որո՞նք են այն իւն-  
 դիրները, որ կարող են նկատուել ազգային միութեան եւ կազմակերպու-  
 թեան պայման: Մեր կարծիքով, զրանք ամփոփուամ են հետեւեալ կէտերի  
 մէջ.- Ա. Հայաստանը շարունակում է մնալ մեր միակ հայրենիքը, մեր բո-  
 լորիս գուրգուրանքի առարկան, մեր վերջնական յոյսն ու ապաէնը Մտածել, զոհել ու աշխատել Հայաստանի համար մեր բոլորիս պարտակա-  
 նութիւնն է՝ այօր եւ վաղը: Այս կամ այն իշխանութեան գոյութիւնը ար-  
 գելք չէ եւ չի կարող լինել, որ մենք սիրենք մեր հայրենիքը, մտահոգւենք  
 Հայաստանի ճակատագրով եւ աշխատենք զօրացնել ու ամրացնել նրան:  
 Աւելին, Հայաստանի գոյութեան եւ զարգացման պայմանները չպէտք է  
 լինեն վէճի եւ պայքարի նիւթ. նրանց շուրջ հայութիւնը պէտք է լինի միա-  
 սիրտ ու միակամ: ... Բ. Ի՞նչ պէտք է լինի արտահայաստանի ազգային  
 կազմակերպութեան նպատակը: - Մէկ բառով՝ ինքնապաշտպանութիւն:  
 Հայը արտասահմանում պահել հայ՝ կապուած ազգային հաւաքականու-  
 թեան: Պաշտպանել հայ անհատի մարդկային եւ ազգային իրաւունքները:  
 Նոր սերունդը հայ դաստիարակել եւ հայ պահել: Հայութիւնը ներկայաց-  
 նել արտաքին աշխարհի առջեւ: Այսինքն, եթէ ուզում էք, կատարել այն  
 դերը, որ վերապահուած է պետութիւններին իրենց քաղաքացիների վերա-  
 բերմամբ: Եւ կը հետեւի հետեւեալ յատկանշական պարբերութիւնը.  
 «Այստեղ, սակայն, ծագում է մի խիստ փշոտ հարց. քաղաքական ինդիր-  
 ներն էլ պէ՞տք է մտնեն ազգային կազմակերպութեան իրաւասութեան  
 սահմանների մէջ: - Ի հարկէ, լաւագոյնը կը լինէր, եթէ հայութեան վերա-  
 բերուող բոլո՞ր հարցերն անխատի պարփակուէին ազգային կազմակեր-  
 պութեան մէջ, բայց տիրող հանգամանքներն ու մտայնութիւնը աշքի առ-  
 ջեւ ունենալով դժուար է ենթադրել, որ նման մի փորձ պսակուի յաջո-  
 ղութեամբ: Հետեւաբար, գոնէ առաջին շրջանի համար քաղաքական  
 ինդիրները պէտք է դուրս մնան ազգային կազմակերպութիւնից, բայց  
 հետզհետէ, ժամանակի ընթացքում, կամ ad hoc ժագող եւ բացառիկ ժան-

րակչիուն նշանակութիւն ունեցող հարցերի վերաբերմամբ քաղաքականութիւնն էլ կարող է որոշ տեղ գրաւել ազգային կազմակերպութեան ծրագրին մէջ: Ի՞նչ կը հասկնար անկախ Հայաստանի վերջին վարչապետը «քաղաքականութիւն» ըսելով: Հայաստանի խորհրդային վարչակարգին հանդէպ կեցուածքը, ընդհանրապէս միջազգային քաղաքականութիւնը որ կրնար վերաբերի Հայութեան, թէ՝ իւրաքանչիւր համայնքի դիմագրաւած կամ դիմագրաւելիք քաղաքական խնդիրները: Այնքան ալ յստակ է: Այդուհանդերձ, իր խօսքերէն յստակ է, որ Սփիւռքի կազմակերպական ծրագրին մէջ, եւ մասնաւորաբար Վրացեանի առաջարկը՝ կազմելու ինչ-որ Սփիւռքի կառավարութիւն մը (ատոր կը վերաբերի յօդուածը), չի ներփակեր քաղաքական գործունէութեան հեռանկար մը: Քաղաքական հարցերով գրաղելու փափաք կամ նախատեսութիւն կայ անշուշտ, սակայն՝ պայմանաւորուած սփիւռքային այսութեան «Հանգամանքներ» ու «մտայնութեան», որոնք այդ «առաջին շրջանի համար» քաղաքականութիւնը դուրս կը ճգեն Սփիւռքի օրակարգէն: Հետեւաբար՝ ճիշդ եղանակցութիւնը պիտի ըլլար այն, որ Վրացեանի սերունդը քաղաքականութիւնը ոչ թէ կը մերժէր, այլ՝ առաջնային չէր նկատեր «ազգային կազմակերպութեան» համար, այդուհանդերձ անխուսափելի նկատելով «Հետզհետէ, ժամանակի ընթացքում» անոր ներառումը: Այն ճա՞նը, որ, հետեւողութեամբ նիցէի, իր ժամանակէն առաջ կը յայտարարէր եկող ժամանակները, այս պարագային՝ յետպաղ պատերազմեան Սփիւռքը... Ամէն պարագայի, ոչ թէ քաղաքականութիւնը, այլ հայապահպանումը եղաւ Սփիւռքի նպատակը եւ անոր շորջ դարձաւ ըլլալ-ըլլալու խնդիրը: Իր յետպայ յօդուածաշարքերէն մէկուն մէջ («Հանիբալը դռներին առջեւն է...»), գրուած 1980ին (թուականը ինքնին հետաքրքրական է, որովհետեւ կը կազմէ երրորդ սերունդին բեմահարթակի վրայ յայտնուելու սկիզբը), Վրացեան, որուն սկզբնական սպասումները՝ Սփիւռքի մէջ մէկ ու միակամ կազմակերպուած հայութիւն յառաջացնելու ի դերեւ ելած էին, ահազանգ կը հնչեցնէ: «Առաջ մէկ սահման միայն ունէինք՝ բռնաւորների ձեռքով գծուած, այժմ բազմաթիւ սահմաններ ունենք, որոնք բաժանում են մեզ իրարից, - Հողային սահմաններ, մշակութային սահմաններ, Հոգու սահմաններ, կուսակցական սահմաններ, անսահման սահմաններ: Ռ' լր ես գնում այսպէս աչքերդ փակ, հայ ժողովուրդ: Քուօ վատիս: Ռ' լր է քո անձը, ՞ լր է քո հարցը, ՞ լր է քո գանձը, քո ազգային կենսունակութիւնը, քո կենսունակ հպարտութիւնը: (...): Պէտք չէ մոռանալ: Պէտք չէ մոռանալ Ապրիլ 24ը, բայց ոճրագործ կը լինենք, եթէ մոռանանք եւ անտեսնք ձերմակ Զարդը... ձերմակ Զարդի ուրուականը մեր դռների առջեւն է, մեր գլխի վերեւ: Հանիբալը մեր դռների առջեւն է, ով ականջ ունի թո՛ղլաէնք<sup>19</sup>:»:

Սփիւռքահայութեան ներքին պառակտուածութիւնը, որուն կ'անդրադառնայ Վրացեան, 40 եւ 50ականներուն արտայայտուած էր յոռեգոյն ձեւով՝ ներգաղթի եւ ապա Լիբանանի քաղաքացիական պատերազմի (1958) ժամանակ պատահած բախումներով ու եղբայրասպան կոխով։ Միտաժամանակ, սակայն, Վրացեան այս տողերը կը գրէ, երբ Սփիւռքի մէջ քիչ մը ամէն կողմ զարկ կը տրուի շինարարական գործին, դպրոցներ, ակումբ ու եկեղեցի կը կառուցուին շնորհիւ սփիւռքահայութեան նիւթական բարօրութեան։ Փարատոքսը - կամ ոչ այնքան... - երեւան կ'ելլէ մէկ կողմէ Վրացեանի խօսքերու ահազանգին եւ միւս կողմէ ծաղկուն գաղութային կեանքի առկայութեան միջեւ։ Ինչո՞ւ Վրացեան կ'ահազանգէ տակաւին 1980ին, երբ թափով զարկ տրուած էր Համայնքային ենթակառուցի զարգացման... Պատասխանը 70ականներու երիտասարդ սերունդը պիտի տայր։

Արդարեւ, այդ սերունդն է որ քաղաքականութիւնը պիտի ներառնէ իր ծրագրին մէջ եւ ազգային գոյութենական կացութիւնը տեսնէ հայ դատի պայքարին մէջ։ 70ականներու կէսերէն այդ պայքարը պիտի արտայայտուի հայկական ահարեկչութեան ընդմէջէն ներորդ սերունդի ողիսականը արժանացած է բազմաթիւ ուսումնասիրութիւններու եւ վստահաբար տակաւին շատ ըսելիք կայ Սփիւռքի համար ճակատագրական այդ ժամանակաշրջանին մասին, թէ՛ անցեալի ու թէ՛ ապագայի հետ անոր կապին տեսակէտէն մանաւանդ։ Սակայն այս աշխատասիրութեան համար կարեւոր է ընդգծել, որ երրորդ սերունդը, որ իր նախկինէն տարբերելու յստակ նիկ մը ըրաւ, ժխտումը չէ անցեալին ժառանգ մնացած ազգային գոյութենական ընկալումին, այլ՝ անոր տրամաբանութիւնը մինչեւ իր ծալքագոյն հետեւանքները - Սփիւռքի ոչնչացում ի բացակայութիւն «վերադարձ» - ապրելու յանձնառութիւնը։ Հետեւարար՝ երրորդ սերունդի պայքարին ընդմէջէն բիւրեղացան ու իրենք զիրենք հաստատեցին ազգային այն բոլոր արժէքներն ու ընբռնումները, որոնք կազմած էին ազգային ինքնութեան արդիական ընկալումը։ Այդ արժէքներն ու ըմբռնումները, անշուշտ, առկայ էին նաև առաջին ու երրորդ սերունդին համար, սակայն միայն 70ականներուն է որ դուրս եկան հայապահպանումի ցարդ տիրապետող քաղքենի ծրագիրներէն<sup>20</sup>։

Կը մնայ բացայատել, թէ ինչու' Սփիւռքի մէջ տիրապետեց քաղաքականութենէն հետու մնարու այս մօտեցումը, գտնել անոր հիմնական պատճառը Անշուշտ, յաւակնութիւն չկայ այդ պատճառը նկատելու որպէս միակը, ոչ ալ ժխտելու յառաջանալիք վարկածին խնդրայարոյց ու վիճայարոյց բնոյթը։ Սակայն այդ վարկածը թերեւս լաւագոյնա կը բացատրէ թէ ինչու' այսօր Սփիւռքի կացութեան ընկալումը եւ անոր ծիրին

մէջ քաղաքականութեան հասկացութիւնը զերասսահմանման կը կարօտին, եւ արդէն, գործնականորէն այդ փուլին մէջ մտած են. ի զերջոյ, կարելի է առարկել որ արդեօք կարելի չէր Սփիւռքի տարբեր ընկալում մը ու կազմակերպում մը ծրագրել ու տեղ տալ նաեւ քաղաքական գործունէութեան:

Պատասխանը շատ հաւանաբար ժխտական է հետեւեալ հիմնաւորումով: Պաղ պատերազմի աշխարհին միջազգային քաղաքականութեան համակարգը այնքան ալ թոյլատու չէր ոչ-պետական միաւորներու դերակատարութեան: Իսկ Սփիւռքի մէջ ազգային ինքնութեան ըմբռնումը էապէս արդի ըմբռնում մըն էր, կազմուած 19րդ դարու ազգային զարթօնքի հոլովոյթին ընդմէջն եւ, ինչպէս քաղաքականութեան ամէն արդի ըմբռնում, զայն կը կապէր ազգ-պետութեան, որ իր կարգին, կը սահմանուէր աշխարհագրական տարածքով մը: Խաչիկ Թէօլէօլեան թերեւս լաւագոյնս կը բացատրէ, թէ ինչու «...Եղեռնէն ու 1918-1920ի առաջին Հանրապետութեան ի վեր Հայութեան, ի միջի ալլոց իր ղեկավար ընտրանիներու մէկ կարեւոր հատուածը հայ պետականութեան երազով սնանեցաւ եւ խուսափողական, նոյնիսկ մերժողական կեցուածք ցուցաբերեց եղեռնաստեղծ Սփիւռքին Հանդէպաց: Սփիւռքի «Ժամանակաւոր» ու «Անցողակի» բնոյթի սահմանման բացատրութիւն մը փնտող Թէօլէօլեանի «Եղր Սփիւռքն է Ապագան» յօդուածը՝ Հայրենիքն ու Սփիւռքը իրարու հակապատկեր նկատող, ու իրեւ այդպիսին արժեւորող մտայնութիւնը առնչակից կը նկատէ միջազգային քաղաքականութեան մէջ 1848էն (Վեսթֆալի դաշնաք) մինչեւ 1908 տիրապետող ազգ-պետութիւն գաղափարին սահմանած ազգային ինքնութեան ու անոր գոյատեւման յատուկ - արդի - հասկացութեան: «Ի՞նչ է ազգապետութեան իտէալը, կաղապարը, որուն կը ճգտէին ոչ-կատարեալ ազգապետութիւնները: Մէկ ազգ, մէկ սուրբ հող, սահմանները անձեռնմխելի, որոնց գոյութիւնը կ'երաշխատորէ ազատ, անկախ պետութիւն մը, օժտուած օրինական վարչակազմով, բանակով, եւ որ կը սատարէ միաձոյլ լեզուի, մշակոյթի, տնտեսութեան կեղրոնաձիգ համակարգի մը ստեղծուամին: Եւ վերջապէս՝ միաձոյլ արենակից ընակչութեան մը կազմաւորումին: Այս ազգային ու ազգապետական համակարգին համար, Սփիւռքը տկարութիւն մըն է, պարտութեան մը, ճախողութեան մը, կամ կորուստի մը, նոյնիսկ դասալքումի մը արդիւնքն է: Այն պետութիւնը՝ որուն հայրենի հողը լքած է դէպի Սփիւռք մեկնողը, փաստօրէն չէ կրցած պահել, պահպանել, գոհացնել իր իսկ հպատակները: Իսկ այն հիւրընկալ պետութիւնը՝ որուն հողին վրայ եկած է հաստատուելու գաղթականը եւ Սփիւռք կազմակերպել կը փորձէ, իր անդամներուն կատարեալ ձուլումին արգելք հանդիսանալու յոյսով, յաճախ մտահոգ է, որովհետեւ պիտի նախընտրէր (եթէ ոչ՝ պարտադրէր) այդ փոքրամասնութեան:

թեան ձուլումը ... Սփիւռքը այն վտանգաւոր հակասութիւնն է, որ ըստ ազգապետութեան սահմանած իտէալ չափանիշերուն՝ օտար, հիւրընկալ պետութեան մը կը պատկանի՛: Այս երկար մէջքերումը գրեթէ ամբողջական ձեւով կը բացատրէ նաեւ Սփիւռքի մէջ քաղաքականութենէն հեռու մնալու նախանձախնդրութիւնը ի վերջոյ, քաղաքականութիւնը մենաշնորհն էր ազգ-պետութեան, հետեւարար՝ սեփական ազգ-պետութենէն դուրս քաղաքականութեան հոլովոյթի մը մասնակցութիւնը հասկնալի չէ, առնուազն հաւաքական ինքնութեան համար: Այլ խօսքով՝ երբ համայնքները իրենք զիրենք կը նկատէին «ժամանակաւոր», քանզի զուրկ էին իրենց ազգ-պետութենէն, ոչ միայն թելազրելի չէր որ այլ ազգ-պետութեան մը որրատին մէջ քաղաքականութիւն ընէին, այլ այդ ձեւի քաղաքական գործունէութիւնը պարզապէս հասկնալի չէր, խորթ էր: Ասկից կը հետեւի, որ քաղաքական գործունէութիւնը պէտք է ձգտի մէկ ու միակ նպատակի՝ սեփական ազգ-պետութեան հասնելու, ինչ որ, ինչպէս ըսուեցաւ, առնչակից է հայրենի հողին ու Հոն «վերադարձին: Երրորդ սերունդի ուժական պայքարը թէեւ յառաջ տարրուեցաւ Յեղասպանութեան հարցը մոռացումէ զուրս բերելու ռազմավարութեամբ, սակայն ոչ մէկ պարագայի մտահան ըրաւ հողային պահանջի հարցը»:

«Սփիւռքի մէջ քաղաքական գործունէութիւնը (...) առանձին ուսումնակիրութեան կը կարօտի հասկնալու համար շատ բաներ, որ այսօր տեղի կ'ունենան եւ պիտի ունենան հայկական կեանքին մէջ», դիտել կու տար Կարապետ Արաքելիսան<sup>23</sup>: Ատով պէտք է հասկնալ շրջապատի ազգեցութիւնը այն քաղաքական գործունէութեան վրայ, որ իր իւրայատուկ ըմբռունումով սահմանուեցաւ ու յառաջ տարրուեցաւ Սփիւռքի մէջ: Ընդհանրապէս ներհամայնքային այդ քաղաքական գործունէութիւնը անխուսափելի է արտայատուեցաւ նաեւ համայնքի ղեկավարութիւնը ստանձնելու պայքարի ձեւով, եւ ընթացաւ Խորհրդային Հայաստանի հանդէպ թեր կամ դէմ կեցուածքներու գաղափարախօսական խորքով (կամ պատճառարանութեամբ...): Պարզ է, որ այդ գործունէութիւնը շրջապատին հետ առնչութիւն ունեցաւ եւ յաճախ անցաւ համայնքի նեղ սահմաններէն դուրս: Միեւնոյն ձեւով շրջապատի քաղաքական հոլովոյթը անպայմանօրէն իր ազդեցութիւնը ունեցաւ համայնքի ներքին իրադարձութիւններուն: Սփիւռքի մէջ քաղաքական գործունէութեան ուսումնասիրութիւնը պէտք է ընդգրկէ մասնաւորաբար այս փոխազդեցութիւններու ճշդորոշման ոլորտը, որ ինքնին ցոյց կու տայ թէ որքա՞ն անիրապաշտ է մտածել, թէ կարելի էր ինքնամփոփի համայնքային գոյութիւն մը յաւերժացնել:

Ամէն պարագայի, ձգտումը ընդհանրապէս եղած է համայնքը հեռու պահել շրջապատի քաղաքականութենէն, նոյնիսկ Արժանթինի նման հե-

ռաւոր համայնքի մը պարագային: Սփիւռքի կացութեան ընկալումը եւ կազմակերպումը տարրեր չեն եղած Հոն եւս: Եղեռնէն վերապրող (այժմ հանգուցեալ) Խորէն Հարիպեան, որ Արժանթին հաստատուած է տեղեկանալէ յետոյ որ երկիրը հարուստ երկրագործութիւն ունի (հետաքրքրական առնչութիւն մը իր ծննդավայր գիւղի կորուստին երբեք չհաշտուած հայուն հետ, բարացուցական՝ նաեւ անօթութեան ուրուականին, որմէ հալածական մնացած է ամբողջ կեանքին ընթացքին՝ բռնի տեղականման փորձառութենէն յետոյ, Հակառակ անոր, որ Արժանթինի մէջ ան իր ամբողջ կեանքին ընթացքին դերձակութեամբ է որ պիտի զբաղի...), կը լիչէ Հայ Որբերու Միութեան քայլերգի բառերուն հետեւեալ տողերը՝ «Աստուած պահէ Հայ որբին Հայաստանի համար»<sup>28</sup>:

28 Ապրիլ 1931ին առաջին անգամ լրյա տեսած եւ մինչեւ այսօր հրատարակուող Արմէնիայի էջերը տարիներու ընթացքին, յաճախ ուղղակիօրէն, արտայայտած են համայնքի զեկավարութեան մօտ տիրող կեցուածքը արժանթինեան քաղաքականութեան մասնակից ըլլալու կամ չըլլալու հարցով: Ճիշդ է, Արմէնիան, որպէս օրգանը ՀՅԴ Հարաւային Ամերիկայի կազմակերպութեան, ունէր իր քաղաքական-գաղափարախօսական ուղղութիւնը եւ համայնքի մամլոյ միակ հրատարակութիւնը չէ անշուշտ, սակայն իր ազգեցութիւնը կը կարեւորուի անով, որ նախ եղած է կարեւոր հատուածի մը բանքերը, ապա՝ Հարաւային Ամերիկայի միակ օրաթերթը երկար տարիներ, ինչ որ գաղափարներու ու կարծիքներու շրջանառութեան ու հասողութեան իմաստով իւրայստուկ տեղ կու տայ անոր: Ամէն պարագայի, ինչ կը վերաբերի հայապահպանման եւ Սփիւռքի մէջ համայնքային կազմակերպումի իմաստին ու նպատակին, ոչ-դաշնակցական մամուլին մէջ արտայայտուած կեցուածքները (քացի թերեւս շեշտակիօրէն համայնավարական գաղափարախօսութեան հետ յանձնառութիւն ունեցող մամուլի պարագային) այնքան ալ չեն տարբերի Արմէնիայի ուղղութենէն, ինչպէս օրինակով մը պիտի ցոյց տրուի: Վերջապէս, այս մէջբերումները որ կը կատարուին, չեն յաւակնիր ամբողջական փաստարկումը ըլլալու, կը կատարուին վարկածային հետեւութեամբ՝ դուռը բաց պահերով ամէն տեսակի բանավէճի ու ճշդումներու դիմաց:

Այսպէս, Արմէնիայի առաջին թիւի առաջնորդողին մէջ օրուան խըմբագիրը եւ համայնքի կարեւորագոյն մտաւորականներէն՝ Սարգիս Թոփչիան, «Լուսաբանութիւն» խորագրուած գրութեամբ կը բացատրէ թերթը հրատարակերու որոշումին տուն տուած պատճառները եւ կը ճշդէ անոր նպատակներն ու ուղղութիւնը: «Այս գաղութը, ինկած աշխարհի ամենախուլ մէկ անկիւնը, խզուած ու տարագրուած է Հայրենիքին ու անոր ներշնչարանէն ի սպառ խզուած, այլեւ տարանջատուած է հայաշտ վայրերէն ու հայ մտաւոր կեղրոններէն որոնց հետ հաղորդակցելու ու ա-

նոնցմէ կազդուրուելու գիւրութիւնները գրեթէ չունի: Հետեւաբար բարոյակում ու օտարացումը անմիջականօրէն կը սպառնայ իրեն քան ուրիշ ուեւէ գաղութիք: Թերթի հրատարակութիւնը կը նպատակադրէ ուրեմն՝ «Որոշ եւ յարատեւ աշխատանք տանիլ որ Հայը մնայ Հայ՝ ըլլայ Հայ՝, խորհի ու գործէ իբր Հայ: Պահպանել եւ քաջալերել ցեղի ստեղծագործութիւնները. լիզու՝ ըլլայ այն թէ գրականութիւն, արուեստ թէ երգ ու պար. ցեղային առաքինութիւններ կամ սովորութիւններ: Ուժ տալ նորահաս սերունդի Հայեցի կրթութեան. ամէն տեսակի ուժացումի եւ օտարացումի դէմ պայքարիլ: Ժողովուրդը կապել եւ սերտ յարաբերութեան մէջ դնել իր անցեալի ու ապագային հետ: Զթողուլ որ մարի, աղօտանայ անոր մէջ անխախտ հաւատքը եւ մշտավոր յոյսը որ կ'առաջնորդէ դէպի մի հօտ, մի Հովի սկզբունքը, դէպի լրիւ եւ կատարեալ Ազատութիւնն ու Անկախութիւնը»:

Կը հետեւցուի, որ արդէն կայ հայութեան համար յստակ անցեալ մը ու ապագայ մը, որուն հանդէպ հաւատքը պէտք չէ խախտի ու հոն առաջնորդելու պիտի ծառայէ հայապահպանման միջոց հանդիսացող թերթը: Ահա թէ ինչու՝ գրեթէ ծրագրային բնոյթ կը սոտանայ՝ «Պայքարիլ բոլոր անոնց դէմ, որոնք Հայ անունը կը շահագործեն եւ զայն կը խառնեն հիւրընկալ երկրի պետական ու կուսակցական քաղաքականութեանց մէջ» խօսքը: Հոս եւս յստակ չէ թէ որո՞նց կամ ի՞նչ երեւոյթի կը վերաբերի հարցը: Կարելի է կուահել, որ այն ատեն ակնարկը ուղղուած ըլլար Համայնավար կուսակցութեան գործունէութեան մասնակից հայ անհատներուն: Ամէն պարագայի, Արմէնիայի առաջին խմբագիրը ամէն իրաւունք ունէր ընթերցողը զգուշացնելու անձնական ծրագիրներ հետապնդող անձերու կողմէ Հայութեան կամ հայապատկանելիութեան շահագործումէն, որ պատահած է ու կը պատահի համայնքին մէջ: Թոփիեանի տողերը լաւագոյնս կ'արտայայտեն տեղական քաղաքականութենէն հեռու մնալու զգուշաւորութիւն մը<sup>24</sup>: Արմէնիայի այլ խմբագիր մը, Վարդան Գէորգեան, որուն օրով օրգանը օրաթերթի կը վերածուի, չի վարանիր հայ երիտասարդութեան ուղղակի դիմելու՝ «Քաղաքականութիւնը արկածալից ասպարէզ մըն է, որուն համար չ'արժեր որ իր թանկագին ժամանակը կորսնցնէ հայ երիտասարդութիւնը»<sup>25</sup>: Հոս արդէն կասկածի հարց չկայ. Գէորգեան կ'ակնարկէ տեղական քաղաքականութեան եւ պատահական ալ չէ, քանի որ այդ տարիներուն է նաեւ, որ Փերոնական Շարժման մէջ գործօն հայեր կը փորձեն քաղաքական համարկումի առաջին ծրագիր մը յառաջ բերել ու համոզել համայնքը որ անհրաժեշտ է մասնակից դառնալ երկրի քաղաքական հոլովոյթին: 1957ին, երբ Փերոն աքսորուած է երկրէն եւ օրուան զինուորական իշխանութիւնը իր անունն իսկ արգիլած է արտասանել, ընականաբար հայ փերոնականներու գործունէութեան ալ

վերջ տրուած է, Արմէնիայի առաջնորդողներուն մէջ կը շարունակուի Սփիւրքի մէջ հայապահպանման մտահոգութիւնը. «Եթէ սպիտակ ջարդէն չկրցաւ խուսափիլ Լեհաստանի 200.000 հայութիւնը որ կը գտնուէր բաղդատարար նուազ վտանգուած պայմաններու մէջ, նոյն ճակատագրին կրնայ ենթարկուիլ վաղը իւրաքանչիւր հայ գաղութ առանձին, որ կ'ապրի աւելի վտանգաւոր պայմաններու մէջ: Եթէ հայ քաղաքական ու հասարակական միտքը քառասուն տարիէ ի վեր կ'ապրի ձուլման վտանգին սարսափը եւ հիւսիսէն հարաւ, եւ արեւելքէն արեւմուտք, տեւաբար կը շենքորէ զայն, պատճառը այն է, որ ան ժիգուն ըլլալէ աւելի դարձած է շօշափելի իրականութիւն»<sup>28</sup>: Դէմ յանդիման այս վտանգին, միակ լուծումը՝ վառ պահել «Ազատութեան պապակը», ինչպէս կը խորագրէ թերթի 14 Յուլիսի 1958ի «Խօսքը, գրուած Հայաստանի անկախութեան 40ամեակի տօնակատարութիւններուն առթիւ: Գրութիւնը, ոգեւորուած Սփիւրքի բոլոր համայնքներուն մէջ 40ամեակի հանդիսութեանց գտած յաջողութիւններով, կ'ընդգծէ, թէ տարուէ տարի կ'ածի հետաքրքրութիւնն ու նախանձախնդրութիւնը մեր Անկախութեան գաղափարին շուրջ»: Եզրակացութիւն՝ «Այս սրտապնդիէ երեւոյթը ինքնին կու գայ ըսելու թէ, Սփիւրքի հայութիւնը գտնուելով հանդերձ տնտեսական գոհացուցիչ եւ տեղ տեղ նոյնիսկ նախանձելի պայմաններու մէջ, ան իր աչքը ուղղած է Անկախ եւ Ազատ Հայրենիքի մը իտէալին: Ան, վայելելով հանդերձ իր հիւրընկարուած երկիրներուն մէջ, լիակատար պատութիւն, այնուամենամին կը ձգտի իր ամբողջական ազատութեան՝ իր ամբողջական Հայրենիքին մէջ»: Վկայութիւն մը, ի մէջ այլոց, Սփիւրքի արդէն նուաճած տընտեսական մակարդակին. եւ ահաւասիկ այլ մէջքերում մը Արմէնիայի 28 Սեպտեմբեր 1966ի «Ժամանակ Մը Եւա» առաջնորդողէն. «Առանձնապէս հայ քաղաքական միտքը Սփիւրքի մէջ մէկ նպատակ ունեցած է Տալ նոր սերունդին հայեցի դաստիարակութիւն: Խորացնել մեր բազմութիւններուն մէջ հետաքրքրութիւնը հանդէպ հայրենիքին ու քաջալերեկ ներգաղթը: Հայութիւնը Սփիւրքի մէջ անկորուստ պահելով, աշխատուած է դարձնել զայն հարստութիւն մը վաղուան հայրենիքին համար»: Հայապահպանման գոյութենական հարցը ձեւաւորուած է նաև ոչ-դաշնակցական շրջանակներու ճարտասանութեան մէջ, ինչպէս կը վկայեն Տոքթ. Գ. Օ. Գալուստեանի խօսքերը, որոնք արտասանուած են 1964ին Պուենոս Այրէսի Հաճըն Տան մէջ բանախօսութեան մը ընթացքին<sup>29</sup>: Հեղինակը իր բացարձակ համակրանքը Խորհրդային Հայաստանի ու Ռուսաստանի հանդէպ չի թաքցներ, այլուհանդերձ որպէս «մեր ժողովուրդին գոյութեան հետ սերտ առնչութիւն» ունեցող երեք խնդիր կը դնէ. «Ա. Մեր համրանքին, մեր աճեցողութեան ուշադիր ըլլանք: Հայ երիտասարդներու եւ հայ երիտասարդուհիներու ամուսնութիւնները քաջալերել, դիւրացնել, մեր համ-

ըանքը, մեր թիւը աճեցնելու մտադրութեամբ։ Առողջ սերունդ հասցնել։ Հայ ժողովուրդի աւանդական, ընտանեկան բարոյական սրբութիւնը վեր պահել։ Օտար տարրերու հետ խնամիական կապեր չհաստատել։ Մեր լեզուն եւ առհմային սովորութիւնները նախանձախնդրօրէն պահպանել։ Բ. Տնտեսական ուժականութիւն ամբարել, այսինքն տնտեսապէս զօրանալ։ Գ. Միշտ միտի ունենալ համաթրքական գաղափարաբանութեան մը գոյւթիւնը, այսինքն՝ բանթուրանականութեան վտանգը»։

**ՓԵՐՈՒՆ, ԱԶԳԱՑՆՈՒԹԻՒՆ ԵՒ ԸՆԿԵՐԱՑԻՒՆ ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆ.**

**ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՍՏԱԿՈՒՄԻ ՓՈՐՁ ՄԼ**

Արժանթիւնեան քաղաքական հոլովութիւն մէջ Զօրավար Խուան Տոմինկո Փերոն իւրայատուկ երեւոյթ է։ Զկայ այլ անձնաւորութիւն մը, որ այնքան կիրքեր հրահրած ըլլայ որքան Փերոն եւ իր երկրող կինը՝ իւա Տուրթէ։ Ոմանց համար անոնք պաշտամունքի առարկայ են, ուրիշներու՝ պարզապէս ատելութեան։ Ոմանց համար զամարարաններ են, ուրիշներու համար՝ բռնատէրեր։ Ոմանց համար՝ յեղափոխական, ուրիշներու՝ ֆաշիզմի հարազատ ներկայացուցիչներ։ Այս հակասական կեցուածքներուն պատճառը միայն անծը չէ անշուշտ, այլ անոր ծգած քաղաքական ժառանգը՝ Խուաթիսիալիզմօ (Justicialismo), որուն ամենամօտ թարգմանութիւնը կրնայ ըլլալ «արդարականութիւն»։ Այդ վարդապետութեան հիման վրայ կազմակերպուեցաւ Աշխատաւորական Միութիւններու Համաշշակութիւնը, ազգային շարժում մը, որ յետագային վերածուեցաւ կուսակցութեան եւ մինչեւ այսօր կը գործէ (Partido Justicialista, PJ) ու հայերէնով յաճախ կը ճանցուի որպէս Փերոնական Կուսակցութիւն։ Առանց փերոնականութեան հասկնալի չէ Արժանթինի քաղաքական հոլովոյթը երկրորդ համաշխարհային Պատերազմէն յետոյ։

Մասնագիտութեամբ զինուրական, Փերոն 30ականներուն չէր թաքցներ իր հիացումը իտալական ֆաշիզմին հանդէպ եւ անոր ներշնչումով գործոն դերակատարութիւն ցուցաբերեց միեւնոյն գաղափարները բաժնող զինուրականներու օթեակի մը յառաջացման մէջ<sup>28</sup>։ 1943ի պետական հարուածէն յետոյ, Փերոն նշանակուեցաւ Աշխատանքի Քարտուղար։ Այդ պաշտօնը առիթ եղաւ, որ ան յայտնաբերէ աշխատաւորական զանգուածներու քաղաքական ուժը Մինչ այդ, արհամարհուած ու հայածուած զինուրականներու, երկրի մեծ հողատէրերու, Կաթողիկէ եկեղեցւոյ եւ մինչեւ իսկ քաղքենի տարրին կողմէ, աշխատաւորական զանգուածը, որուն մաս կը կազմէին եւ գաղթականներ, եւ արժանթինեան ընկերութեան այն հատուածը, որ խառնուրդ ըլլալով տեղացիներու եւ եւրոպացի սպիտակամորթ գաղութարարներու, ստացած է «սեւ գլուխ» որակաւորումը,

Փերոնի եւ էւկիթայի մօտ գտաւ հզօր պաշտպաններ Փերոնի առաջին եւ երկրորդ նախագահութեան ժամանակներուն է, որ քուէարկուեցան աշխատաւորներու իրաւանց բոլոր օրէնքները եւ առաջին անգամ զանգուածները մասնակից դարձան երկրի ընկերային ու քաղաքական կեանքին: Այսպէս, եթէ 19րդ դարու աւարտին Արմատական Կուսակցութիւնն էր որ գաղթական զանգուածները ոտքի հանեց եւ Արժանթինի հանրապետական գարչակարգը ժողովրդավարացուց, Փերոնի իշխանութեան գալու (1948ի ընտրութիւններուն արդիւնքով) հոլովոյթը սկիզբ դրաւ ընկերութեան ամենալընչագուրկ եւ մեկուսացուած հատուածին, զանգուածին քաղաքական մասնակցութեան: 1955ի պետական հարուածէն յետոյ Փերոն ստիպուեցաւ փախչիլ նախ Փարակուայ, ապա՝ ինքնաքսորուիլ Սպանիա: Իր բացակայութեան, սակայն, 80ականներուն, երկրի քաղաքականութիւնը բեւելուեցաւ՝ փերոնական ու հակաֆերոնական հակադրութեանց շուրջ: Փերոնի անունով է որ 80 ու 70ականներուն կազմուեցաւ արժանթինեան նախ դիմադրական ապա կերիլլայական շարժումը, որ թէեւ կելլարայական տեսութեան ու օրինակին կը հետեւէր, սակայն յստակօրէն Փերոնի մէջ կը տեսնէր իր զեկավարը: Փաստօրէն փերոնական դիմադրութեան յաջողութիւնը եղաւ 1973ին վերցնել Փերոնի վերադարձին դէմ զրուած արգելքը եւ Զօրավարը ետ բերել երկիր, ուր եւ վերընտրուեցաւ նախագահ, հազիւ տարի մը յետոյ կնքելով իր մահկանացուն:

Փերոնի ու փերոնականութեան ներկայացուցած հետաքրքրութիւնը սփիւրքագիտութեան համար կը կայանայ այն իրողութեան մէջ, որ չնորդիր Փերոնի իշխանութեան գյուի գալուն, Արժանթինի մէջ բնակութիւն հաստատած օտար համայնքները, որոնք 20 ու 30ականներուն, հիմնականին մէջ որպէս հետեւանք Աջ ու մերու հալածանքներուն, հակասեմականութեան, ու ներքին քաղաքականութեան մէջ զինուրականութեան միջամտութեան, նախընտրած էին հեռու մնալ քաղաքական գործունէութենէ, սկսան մաս կազմել քաղաքական հոլովոյթին: Փերոն, որ քաղաքականութիւնը կը հասկնար էապէս որպէս ուազմավարական ծրագրում, չուշացաւ ազգային համայնքներու կարեւորութիւնը հասկնալ, թէ՛ ներքին եւ թէ՛ արտաքին քաղաքականութեան համար: Ներքին իմաստով հասկնալորէն քուէններու հաշիւն էր ու իր քաղաքականութեան առաւել զօրակցութիւն ապահովելու նախանձախնդրութիւնը, իսկ արտաքին քաղաքականութեան համար՝ ԱՄՆի հետ Արժանթինի յարաբերութիւններու բարելաւումը եւ, մասնաւորաբար, միջազգային բեմին վրայ - սկսելով Միացեալ Ազգերու կազմակերութենէն (ՄԱԿ) - Արժանթինի տեղի ապահովումը<sup>20</sup>: Երկու համայնքներ ամէնէն աւելի Փերոնի ուշադրութիւնը գրաւած էին՝ հրեայ ու արաբ, որոնք, իրենց կարգին, շահագրգութիւն ցուցաբերեցին Արժանթինի քաղաքական կեանքին մասնակցելու: Միջին Արեւելքի մէջ

Խորայէլի ստեղծման պայքար կը մղուէր եւ յետագայի իրադարձութիւնները պաղեատինցի զաղթականները ընդունող երկրի մը փնտուտուքին հարցը դրին: Արաբ եւ Հրեայ համայնքները, որոնք կազմաւորուած էին տակաւին 19րդ դարուն եւ մինչեւ 30ականներու սկիզբը ոչ միայն իրարու հետ խնդիր չունէին այլ ընդհանրապէս հեռու մնացած էին քաղաքականութենէ, քաղաքականացան: Այդ բոլորէն անկախ, քաղաքականութեան մասնակցութիւնը նաեւ անձնական շահագրգութիւններու դուր բացած էր անշուշտ<sup>30</sup>: Բայց փերոնական շարժման մէջ տեղ տրուած է ազգային համայնքներուն եւ մինչեւ իսկ գոյութիւն ունեցած է զանոնք համախմբող կազմակերպութիւն մը՝ Օտարներու Փերոնական Շարժում (Movimiento Peronista de los Extranjeros) իր համապատասխան կանոնագրով: Այդ Շարժման մէջ է, որ խումբ մը հայր ուզած են տեղ մը ազահովել հայ համայնքին համար, միաժամանակ փորձելով այս վերջինը դուրս բերել արժանթիւնան քաղաքականութեան հանդէպ իր աւանդական կրաւորականութենէն:

Օտարներու Փերոնական Շարժման մասին ոչ մէկ ուսումնասիրութիւն կար: Ազգային Գրադարանին մէջ փերոնականութեան մասին պատրաստուած մատենագիտութեան մէջ չկայ ոչ մէկ վաւերաթուղթ կամ գրութիւն, որ այդ մասին որոշ տեղեկութիւն տար: Աւելի՞ն, մատենագիտութիւնը պատրաստողն իսկ տեղեակ չէ նման երեւոյթի մը գոյութենէն, ինչպէս այս աշխատասիրութեան հեղինակին հետ իր ունեցած հանդիպման ժամանակ ըսաւ: Գործօն հին փերոնականներ ու Փերոնական Շարժման մասնագիտներ կամ հագիւ թէ իմացած են այդ մասին, կամ ալ պարզապէս ծանօթ չեն անոր: Այս բոլորը ցոյց կու տան, թէ նախաձեռնութիւնը, որուն դիմուած է շատ հաւանարար Փերոնի վերընտրութենէն յետոյ (1951), իսկապէս կարեւոր չէ եղած կամ ալ չէ արդարացուցած իր վրայ դրուած յոյսերը, ինչ ալ եղած ըլլային անոնք Փերոնին կամ Օտարներու Փերոնական Շարժման պատասխանատուներուն համար:

Պատմագիտական ուսումնասիրութեան մը համար ամէն կարգի փաստարկումներու այս բացակայութիւնը, անշուշտ, տեղի կու տար լուրջ կասկածանքի, եթէ երբեք նման երեւոյթ մը գոյութիւն ունեցած իսկ է: Սակայն կան շատ սակաւաթիւ սկզբնաղբիւրներ, որոնք նախնական հետք մը կու տան Շարժման մասին յաւելեալ ուսումնասիրութեանց համար: Այդ սկզբնաղբիւրները կը գտնուին 1955ին Փերոնը տապալած պետական հարուածի (Revolucion Libertadora) յուածացուցած հետաքննիչ յանձնաժողովի (Comision Nacional de Investigaciones - CNI) արիւներուն մէջ: Յանձնաժողովը, աւարտելէ յետոյ իր աշխատանքը, հարցաքննութիւններու արձանագրութիւնները եւ բռնագրաւուած փաստաթուղթերն ու իրերը, ինչպէս նաեւ իր եզրակացութիւնները յանձնած է օրուան զինուորա-

կան իշխանութեան, համա-պատասխան թղթածրարներու մէջ դասաւորելէ ետք զանոնք: Մինչեւ 1998 այդ թղթածրարները չէին բացուած եւ ոչ ալ դասաւորուած՝ Ազգային Հնդհանուր Արխիվներուն (Archivos Generales de la Nacion - AGN) մէջ եւ կը գտնուէին արդարադատական իշխանութիւններու տրամադրութեան տակ: Արժանթիւնի մէջ պետական հրամանագրով 1987ին նացիսական գործունէկութեան յստակացման մասին հետաքննութեան յանձնաժողովի (Comision de Esclarecimiento de las Actividades del Nazismo en la Argentina - CEANA, որուն ուսումնասիրական միաւորներէն մէկուն մէջ 1998ին աշխատեցաւ այս աշխատասիրութեան հեղինակը) կազմութիւնը, առիթ տուաւ նաեւ, որ ուսումնասիրութեան համար այդ արխիւր բացուի առաջին անգամ: Հնդամէնը 35 էջերէ բաղկացած փաստաթուղթը, յանձնաժողովի աշխատանքի աւարտէն յետոյ դասաւորուած որպէս արխիւր թիւ 34, կը վերաբերի թիւ 21771-M-Com. 47ի բացած հետաքննութեան՝ Օտարներու Փերոննական Շարժման շուրջից: Կը ներփակէ հիմնականին մէջ՝ հարցաքննութիւններ Շարժման մասնակից կամ առնչակից Emilio Baragiolaի, Walter Navarreteի և Mario Aranaի հետ, թերթերու մէջ լոյս տեսած լուրերու կամ ազդերու կտրօններ, հաշուեփակեր ու ճաշկերութիւնը մը տոմսակներու: Ինչ որ ամէնէն հետաքրքրականն է այս աշխատասիրութեան համար՝ թղթածրարը կը պարունակէ Շարժման կանոնագիրը ուրկէ կարելի է հետեւցնել անոր նպատակները, կազմակերպչական կառոյցը, եւն: Իրականութեան մէջ Շարժումը որպէս օրգանական կազմակերպութիւն հրապարակ եկած է 1954ին միայն, եւ փաստորէն, ծաւալելու ժամանակ չէ ունեցած, քանի որ յաջորդ տարին իսկ պետական հարուածը վրայ հասած է: Այս ուսումնասիրութեան նպատակը չէ այս արխիւներու մանրամասն տեղեկագրութիւնը կատարել կամ ալ անոնց հետեւումով Շարժման պատմութեան կազմաւորումն ուրուագծել, որ առանձին ուսումնասիրութեան կը կարօտի: Բաւարար են հետեւեալ սկզբանական եղրակացութիւնները.

ա. Հետաքննութեանէն երեւան կ'ելլէ, որ Փերոն ամէնէն աւելի հետաքրուուած էր իտալական համայնքով, ինչ որ հասկնալի է այս վերջինին թուաքանակն ու երկրին մէջ կարեւոր ներկայութիւնը նկատի առնելով: Կարեւոր նկատուած է մասնաւորաբար իտալական Ակումբի զօրակցութիւնը ապահովել փերոնականութեան:

բ. Շարժման ղեկավարութիւնը ստանձնած է Navarrete, որ, ինչպէս հարցաքննութեանէն երեւան կու գայ, Երկրորդ Համաշխարհային Պատերազմի ընթացքին մասնակցած է իտալիոյ մէջ փարթիզանական կոիւներու (Հետեւարար շատ հաւանականորէն ունէր որոշ ազդեցութիւն՝ Արժանթիւնի իտալական համայնքի թէ՝ իտալիոյ մէջ): Մանօթ է, որ ան ինչ որ «մարզական» առաքելութեամբ պաշտօնական շրջապտոյտ մը կա-

տարած է Եւրոպա, սակայն անոր իսկական նպատակները չեն բացայաց-  
տուիր:

գ. Հետաքննիչ յանձնաժողովը ինքնին յստակ եզրակացութեան մը չէ  
հասած: Իրականութեան մէջ ինչ որ յանձնաժողովին կը հետաքրքրէր՝  
կաշառակերութեան փաստեր երեւան հանելն էր, հետեւարար ան մասնա-  
տորաբար կերպոնացած է Շարժման կեդրոնի բացման առիթով կազմա-  
կերպուած ճաշկերոյթի մը ինդրին վրայ, տրուած ըլլալով որ ծախուած  
տոմսակներէն գոյացած է ահագին գումար մը, սակայն այդ ճաշկերոյթը  
երբեք տեղի չէ ունեցած:

ի վերջոյ, յանձնաժողովը որեւէ եզրակացութեան չէ յանգած:  
Navaragի դէմ յստակ ամբաստանութիւն մը չէ ձեւաւորուած եւ ամբողջ  
հարցը կառավարութեան յանձնուած է առ ի գիտութիւն: Շարժման քա-  
ղաքական կամ գաղափարախօսական բնոյթը չէ հետաքրքրած օրուան  
զինուորական կառավարութեան, ոչ ալ հետաքրքրած է համայնքներու  
նկատմամբ Փերոնի քաղաքականութիւնը Այս վերջին հարցը, սակայն, ե-  
րեւան կու գայ Արագոի ու Navaragի հարցաքննութիւններէն, որոնց համա-  
ճայն փերոնական կառավարութիւնը ճնշումի զանազան միջոցներ բանե-  
ցուցած է օտարներուն վրայ, ապահովելու համար անոնց զօրակցութիւնը  
օրուան քաղաքականութեան: Փխստարձարաբար, Navarag փերոնականու-  
թեան իր մօտեցումը կը բացատրէ երկրին մէջ օտարներու, յատկապէս, իր  
ըսելով, խտալական դիմադրութեան անդամներու կեցութեան ապահով-  
ման հեռանկարով: Անշուշտ, զինուորական հետաքննիչ մարմնի մը եղած  
այս յայտարարութիւնները շատ հաւանաբար կատարուած են վախի կամ  
ճնշումի հոգեբանական ազդակներու ներփործութեամբ եւ ստուգման  
կարօտ են: Սակայն, ինչպէս լառուցաւ, հարցին այս երեսը՝ գաղթականու-  
թեան կամ համայնքներու հանդէպ փերոնականութեան քաղաքականու-  
թիւնը օրուան զինուորական իշխանութիւններուն շատ քիչ հետաքրքրած  
է: Ինչ կը վերաբերի Շարժման կանոնագրին, վաւերացուած ու տպադ-  
րուած 1954ին, անոր առաջին ու երկրորդ յօդուածներուն մէջ կը շարադ-  
րուին Շարժման նպատակները: Այսպէս, առաջին յօդուածին մէջ կը կար-  
դացուի՝ «Արժանիթինի Հանրապետութեան մէջ Օտարներու Փերոնական  
Շարժումը կը համախմբէ օտար համայնքներու անդամները, իրենց Հայ-  
րենիքին հանդէպ իրենց տածած զգացումները յարգելով եւ կ'աշխատի  
զանոնք եւ արժանիթինեան ժողովուրդը համատեղել՝ հիմնուած խուսթիւ-  
խալիսթա բարոյականին ու իրենց երկրորդ Հայքենիքի հանդէպ իրենց սի-  
րոյն վրայ, ստեղծելու համար հոգիներու ներդաշնակ միաձուլում, որպէս  
հունտ համամարդկային ընտանիքի աւելի ընդարձակ միութեան»: Երկ-  
րորդ յօդուածը Զօրավար Փերոնը կը հաստատէ որպէս Պատուոյ Նախա-  
գահ, իսկ երրորդ յօդուածը կը մանրամասնէ առաջին յօդուածով հաս-

տատուած ընդհանուր նպատակին հասնելու շօշափելի աշխատանքները, որոնց կարգին մասնաւրաբար օտար համայնքներու հարցերու ու առաջարկներու քննարկումը՝ համապատասխան լրացումներ բերելու հեռանկարով, ինչպէս նաև՝ համայնքներու զարգացման ի նպաստ ամէն տեսակի գործունէութեանց կազմակերպումը՝ Կանոնագրի կազմակերպչական բաժնէն երեւան կ'ելլէ նաեւ, որ հակառակ օրդանական ուղղահայեցութեան, համայնքներուն լայն ազատութիւն կը տրուի Շարժման մէջ իրենց կազմակերպութիւնն ու ճիշդերու յառաջացումը ճշդելու համար: Բնականաբար կը նախատեսուէր Շարժման ընդարձակումը երկրի տարածքին, բան մը, որ փաստօրէն, տեղի չունեցաւ:

Արագ եղրակացութիւն մը թոյլ կու տար մտածել, որ այս կազմակերպութիւնը կոչուած էր ըլլարու փերոնական կառավարութեան ու համայնքներու միջեւ կապը, եւ աւելի՞ն՝ կը յաւակնէր այդ կապը մենաշնորհի վերածել ու չէզոքացնել համայնքային այլ հաստատութիւններու ներկայացուցչական հանգամանքը: Այդ եղրակացութիւնը կը բխի մասնաւրաբար հտալական Ակումբը՝ կեդրոնական հաստատութիւնը իտալացի գաղթականներու կամ անոնցմէ սերած սերունդներու, Շարժման մասնակից դարձնելու փերոնական նախանձափանողութենէն: Այս հեռանկարը մէկ կողմէ թոյլ կու տար կառավարութեան ոչ միայն վերահսկողութեան տակ առնել օտար համայնքները, այլև ապահովել անոնց զօրակցութիւնն ու մասնակցութիւնը Փերոնի ծրագիրներուն: Միւս կողմէ, Շարժման մէջ գործունէութեան դաշտ կը գտնէին համայնքներուն մէջ փերոնականութեան հետեւորդներ, համայնքներու աւանդական ղեկավարութենէն դժգուհուներ, կամ ալ պարզապէս բախտախնդիրներ: Ամէն պարագայի, փոխադարձ շահերու այս համընկնումը անկարելի պիտի ըլլար, եթէ Փերոնի ազգայնութիւնը, հետեւարար, համայնքներու հանդէպ քաղաքականութիւնը, հիմնականօրէն չտարբերէր նախորդ տասնամեակներուն արժանիքնեան Աջի ազգայնութենէն ու քաղաքականութենէն: Մինչ այս վերջինները կը հաստատէին զուտ արժանիքնեան ազգայնութեան, կամ աւելի ճիշդը ազգայնականութեան մը մենաշնորհային բնոյթը երկրին մէջ, եւ հետեւաբար կը հետապնդէին գաղթականներու ձուլման կամ արտաքսման քաղաքականութիւնն, փերոնականութեան ազգայնականութիւնը, միշտ աւելի լայն զանգուածները քաղաքական կեանքին մասնակից դարձնելու նախանձափանորդութեամբ, ոչ միայն յարգանք կը տածէ իւրաքանչիւր համայնքի ազգայնութեան ու հայրենասիրութեան նկատմամբ, այլ այդ ազդակը դրականօրէն կը գնահատէ Արժանիքնի համար: Պայմանով որ, բնականաբար, ամէն հայրենասիրութիւն հիմնուած ըլլայ, ինչպէս Շարժման կանոնագրի առաջին յօդուածը կը հաստատէ, «խուսթիսիալիսթաբարոյականին վրայ՝ բոլորը իրարու մօտ բերող վարդապետութիւնը, ո-

րուն հիմնական երեք ողնասիւները եղած են՝ քաղաքական գերիշխանութիւն, տնտեսական անկախութիւն եւ ընկերային արդարութիւն:

Շարժման անունն իսկ հետաքրքրական է՝ Օտարներու Փերոնական Շարժում. չի մխտեր «օտարականութիւնը», միեւնոյն ժամանակ, սակայն, «խուսթիսիալիսթա բարոյականին հիման վրայ», զայն ժխտական ազդակ չի նկատեր: Այսինքն՝ Արժանթինի մէջ, օտարները փերոնականութեան ընդմէջէն առիթը պիտի ունենան եւ պահպանելու իրենց մայր Հայրենիքին հանդէս իրենց զգացումներն ու զարգացնելու զանոնք, եւ սիրելու իրենց նոր Հայրենիքը ու մասնակից դառնալու անոր քաղաքական կեանքին, եւ այդ զոյզ զգացումներու համազդումը կարելի է միայն «խուսթիսիալիսթա բարոյականին վրայ Հիմնուած» ազգայնութեան մը ընդմէջէն: Ապա, «Փերոնական» բառը յստակօրէն ցոյց կու տայ Զօրավարին ունեցած հմաքին կարեւորութիւնը ընկերային զօրաշարժի յառաջացման համար: Եւ այդ մէկը շատ կարեւոր էր վստահութեան ներշնչման ի խնդիր. ի վերջոյ, զինուորական մըն էր որ կը խօսէր եւ զինուորականները, մանաւանդ հայերու նման ցնցիչ փորձառութիւններէ ու այշտներէ անցած համայնքներու համար, կամ վախի առարկայ էին (20 ու 30ականներուն) կամ ալ հիացումի, երբ անոնց փոխանցած պատգամը կը խօսէր իրենց սրտին: Խորէն Ղարիպեան, Արժանթինի քաղաքական կեանքէն շատ հեռու ըլլալով հանդերձ, կը յայտնէ թէ ամէն օր մտիկ կ'ընէր Փերոնի ճառերը, «որովհետեւ աշխատաւորներուն համար լաւ բաներ կ'ըսէր»<sup>31</sup>: Այս բոլորը, անշուշտ, չեն նպատակադրեր թաքցնել փերոնականութեան միւս երեսը՝ ամբողջատիրութիւնը եւ աշխատանքի ասպարէզը որ բացաւ ամենածայրայիդ Աջին առջեւ, մանաւանդ՝ 70ականներուն: Սակայն այդ մէկը դուրս կը մնայ ներկայ ուսումնասիրութեան սահմաններէն: Կը մնայ դիտել տալ, որ Օտարներու Փերոնական Շարժումը չչաջողեցաւ համայնքներու ու կառավարութեան միջեւ կապի մենաշնորհը ձեռք ձգել Համայնքներուն մէջ, շատ հաւանաբար անձնական մրցակցութեան հետեւանքով, յառաջացան առանձին փերոնական կազմակերպութիւններ: Հրեանները, օրինակի համար, մաս չկազմեցին բնաւ Օտարներու Փերոնական Շարժման եւ ունէին իրենց յատուկ կազմակերպութիւնը, որ հակառակ 1948ի ընտրութիւններուն համայնքի ընդհանրապէս հակա-փերու քուէններուն, եւ բաւական գործոն էր եւ մօտ Փերոնին: Նոյնինքն իտալացինները, որոնց ներգրաւման ամէնէն աւելի կը ձգտէր Շարժումը, ունէին իտալական Շարժային Միաւոր մը Փերոնական կուսակցութեան մէջ: Առաւել՝ զանազան համայնքներէ անհատներ, առանց մաս կազմելու Օտարներու Փերոնական Շարժման, ակտիւ գործունէութիւն ծաւալած են որպէս փերոնական: Այդ է պարագան ոմն Վիթոր Մեծատուրի, որ ինչպէս երեւան կու գայ օրուան Արտաքին Գործոց նախարար Geronimo Remorinoի ուղղուած նամակէ մը,

Փերոնական Յեղափոխական Երիտասարդութեան Շարժման մէջ (Քորտու-  
պա քաղաք) ղեկավար դեր ունեցած է<sup>32</sup>:

Օտարներու Փերոնական Շարժման մէջ է, որ խումբ մը հայեր, գլխա-  
ւորութեամբ Ռաֆֆի Միրաքեանի, ուզեցին մասնակից դառնալ Արժան-  
թինի քաղաքականութեան եւ Համայնքը Համոզել, որ այդ նախաձեռնու-  
թիւնը դրական է Հայութեան ու Հայ դատին Համար: Եթէ Օտարներու Փե-  
րոնական Շարժման մասին սկզբանադրիւներն ու աղքակները քիչ են, ա-  
պա 40 ու 50ականներուն Հայ փերոնականներու գործունէութեան մասին  
անդրադարձող փաստաթուղթեր պարզապէս չկան: Պատճառը այն է, որ  
Փերոնի անկումէն յետոյ, երբ զինուորական իշխանութիւները Հալա-  
ծանքի արշաւ մը սկսած են փերոնականութեան դէմ, Ռաֆֆի Միրաքեան  
ու իր ընտանիքը նախաձեռնած են իրենց ունեցած փաստաթուղթերու  
բնաջնջման: Զէ մնացած, օրինակի Համար, ոչ իսկ օրինակ մը Միրաքեանի  
խմբագրած *El Libertador* պարբերաթերթէն: Հետեւաբար, այս աշխատա-  
սիրութեան Համար Հայ փերոնականներու գործունէութեան մասին քաղ-  
ուած տեղեկութիւնը հիմնուած է մասնաւորաբար Շարժման մասնակից  
ու Միրաքեանի մօտիկ գործակից ընկերներու՝ Անդրանիկ Լուլոմէնեանի,  
Սարգիս Գաւուքեանի եւ Յովսան Ճեղաթեանի, ինչպէս նաև Միրաքեանի  
այրիին՝ Ռիթա Պուլտուքեանի հետ կատարուած Հարցազրոյցներու վրայ:  
Տեղեկութիւնները պարզապէս առաջին Հետքերն են ապագայի աւելի ըն-  
դարձակ ուսումնասիրութեան մը: Հարցազրոյցները, սակայն, բաւարար  
ենթահող կը կազմեն յայտնաբերելու Համար գաղափարախօսական ու  
նպատակային այն հիմնաւորումները, որոնք շարժառիթ Հանդիսացած են  
Շարժման Հայ մասնակիցներուն, որոնք բոլորն ալ գործօն անդամներ է-  
ին Համայնքային կազմակերպութիւններու, եւ վերը յիշուած բոլոր ա-  
նուններուն պարագային՝ շարքային կուսակցականներ, գործօն՝ Հայ Յե-  
ղափոխական Դաշնակցութեան Հարաւային Ամերիկայի կազմակերպու-  
թեան մէջ: Այդ շարժառիթներն են որ թոյլ կու տան այս աշխատասիրու-  
թեան վարկածին՝ Սփիտուքի մէջ քաղաքական Համարկումի մասին որոշ  
խորհրդածութեանց: Նախքան արդ, սակայն, անհրաժեշտ է դիտել տալ, որ  
եթէ 40 ու 50ականներուն Հայ Համայնքը Փերոնի մասնաւոր ուշադրու-  
թեան չէ արժանացած (մանաւանդ որ Միրաքեան աւելի մօտ եղած է իւա-  
յին), Հայ փերոնականները ամէնէն աւելի աշխուժացած են 70ականներուն  
Փերոնի Արժանթին վերադարձի ու նախագահ ընտրուելու լոյսին տակ  
Շարժումը վերակազմակերպելու ճիշդին մէջ: Շարժումը այն ժամանակ,  
օրուան պայմաններու Հրամայականին տակ կոչուած է Խուսթիսիալիս-  
թա Միջազգային Շարժում (Movimiento Internacional Justicialista) եւ ու-  
նեցած է երրորդ-աշխարհեան ուղղուածութիւն: Այդ ժամանակաշրջանի

գործունէութեան վերաբերեալ հիմնական սկզբնաղբիւրներ կան եւ տողերու հեղինակին տրամադրուած են օրին Շարժման քարտուղար ու նաեւ, Միրաքեանի անհանգստութենէն յետոյ, ներկայացուցչական հանգամանք ունեցած Յովինան Ճեղաթեանի կողմէ: Այդ արխիւները կը ներփակեն ժողովներու ատենագրութիւններ, Շարժման կանոնագիրը, թերթերու մէջ լոյս տեսած տեղեկութիւններ, Շարժման անդամներուն ուղղուած նամակներ, ազդեր, Հաշուեփակեր: Հայերու աշխուժութիւնը երեւան կ'ելլէ նաեւ այն իրողութեամբ, որ ոչ-հայ համայնքներու ներկայացուցչութիւնն ալ յաճախ վստահուած է Հայերու: Այսպէս, Շարժման հիմնադիր 17 համայնքներէն (երկիրներու անունները երեւան կու գան հետեւեալ կարգով իտալիա, Սպանիա, Հայաստան, Գերմանիա, Լիքանան, Սուրբիա, Լեհաստան, Խրովաթիա, Ալպանիա, Յունաստան, Փերու, Փարակրուայ, Ուրուկուայ, Զիլէ, Պոլիվիա, Պրազիլ, Ուգրանիա) Սուրբիոյ, Ուրուկուայի եւ Զիլէի ներկայացուցչութիւնը ստանձնած են Հայեր (յաջորդաբար՝ Պերճ Հագումեան, Յովինան Ճեղաթեան եւ Արթուրո Մինասեան), մինչ Շարժման նախագահութիւնը (հասկնալիօրէն Փերոնի Գերագոյն Մեծաւորի հանգամանքէն յետոյ) ստանձնած է Միրաքեան (հայ համայնքի կողմէ մասնակցողը Յակոր Մինասեանն էր):

Ի տարբերութիւն Օտարներու Փերոնական Շարժման, Խուսթիսիական Միջազգային Շարժումը միայն երկրի մէջ բնակող համայնքներու քաղաքական ու ընկերային հոլովոյթի մասնակցութեամբ չէ որ աշխատանքի ասպարէզ կ'իջնէր: Դեկտեմբերի 1873ին գրի առնուած ու Շարժման հիմը դրած կանոնագրին մուտքի բաժինն իսկ կ'անդրադառնայ Երկրին մէջ հաստատուած օտարներու, անոնց զաւակներուն ու ընտրութեամբ Արժանիթինի քաղաքացի եղած խումբ մը անհատներու» նախանձախնդրութեան՝ ազգային ու միջազգային մակարդակներով տարածելու փերոնական վարդապետութիւնը: Շարժման նպատակներն ալ հիմնականօրէն կը վերաբերին այն քաղաքական աշխատանքին, որ կը հաստատէ խուսթիսիական սկզբունքները որպէս տիեզերական արժէքներ, եւ կը ձգտի անոնց իրականացման, ի մէջ այլոց «զօրակցելով ազգային-ազատագրական բոլոր շարժումներուն»: Ճիշդ է, որ այդ թուականներու քաղաքական մթնոլորտ երրորդ-աշխարհեան զաղափարախօսական յանձնառութեան յատակ գունաւորումը ունէր, եւ Փերոնը անձնապէս անտարբեր չէր ձգեր երկրէն աքսորուած արժանիթինցիներու կազմակերպուած ներկայութիւնը տարբեր երկիրներու մէջ (ներառեալ ԱՄՆ): Սակայն միւս կողմէ զուտ համայնքային քաղաքականութեան անդրադարձի բացակայութիւնը ինքնին բարացուցական է եւ երկրի մէջ այդ հարցի զարգացման (փաստորէն նրակարգի հարց չէր այլեւս), եւ օտար համայնքներու համարկումի փորձերուն (հայերու պարագային արդէն հասակ կ'առնէր երրորդ սե-

**բունդ մը:** Միև կողմէ, համարկումի քայլերը յանգած էին անոր, որ հայեր, անհատարար, բայց արդէն որպէս արժանիքնցի, սկսին իրենց մասնակցութիւնը բերել քաղաքական կեանքին, մինչ գաղութի ղեկավարութիւնը աւելի քան երբեք կը պահէր իր զգուշաւոր ընթացքը:

Ամէն պարագայի, Դօականներու այս վերակազմակերպուած Շարժումը շատ աւելի կարճ կեանք ունեցաւ եւ որպէս իրագործում ոչինչ ձգեց: Նախածեռողջներու նպատակն էր հանդիպում մը ունենալ Փերոնի հետ, սակայն այդ մէկը անոնց շացողուցաւ, նկատի առնելով Զօրավարը շրջապատողներու դրած արգելքները, յատկապէս, ըստ Յովնան ձելլաթեանի, դրամական այն հատուցումը, որ կը պահանջուէր կառավարական պատասխանատուներէն հանդիպումը օրակարգի վրայ բերելու համար: *Cronica* թերթի 15 Դեկտեմբեր 1873ի համարին մէջ լրյա տեսած է փոքրիկ տեղեկութիւն մը Միրաքեանի գլխաւորութեամբ պատուիրակութեան մը Նախագահութեան Մամլոյ Հարցերու պատասխանատուին հետ (Cesáreo González Blanco) հանդիպման մասին: Պետական պատասխանատուին յանձնուած է Շարժման կանոնագրէն օրինակ մը: 29 Օգոստոս 1873ին ՊուենոսԱլյէսի Crillon պանդոկին մէջ Շարժումը տուած է մամլոյ ասուլիս մը, որուն ընթացքին խօսած է Միրաքեան, պաշտպանելով Փերոնի ու իր երրորդ կնոջ՝ Իզապէշայի, նախագահական թեկնածութիւնը եւ առաջարկելով որ Փերոնի թեկնածութիւնը դրուի Խաղաղութեան նոպէլեան Մրցանակին<sup>33</sup>: Նոյն տարուան Նոյեմբերին կազմակերպուած է ճաշկերոյթ մը: Եւ այսքան: Միրաքեանի առողջութեան լուրջ վատթարացումը եւ մասնաւորաբար փերոնականութեան ներքին պառակտումը, որ կուսակցութեան աջ ու ձախ թեւերու արիւնայի բախումներուն յանգեցաւ (Շարժման ատենագրութիւններուն մէջ արձանագրուած է թէ ներքին պառակտումը որքան Ժխուականօրէն կ'անդրադառնայ համայնքներու գորաշարժին վրայ), իրենց վճռական ազդեցութիւնը ունեցաւ եւ Շարժման ղեկավարութիւնը որոշում առաւ դադրեցնելու գործունէութիւնը:

Ի՞նչ նպատակ կը հետապնդէին հայ Փերոնականները, ինչո՞ւ որոշում առած էին դուրս գալ քաղաքականութեան հանդէպ աւանդաբար կրաւորական դիրքորոշումէ մը, գաղափարախօսական ի՞նչ համադրում կատարած էին իրենց հայկական պատկանելիութեան ու փերոնականութեան միջեւ: Այս եւ նման հարցադրումներու է որ կը փորձեն պատասխանել Շարժման մասնակիցներուն հետ կատարուած հարցազրոյցին հետեւութիւնները:

Նախ՝ գլխաւոր դերակատարին՝ Ռաֆֆի Միրաքեանի մասին: Անկասկած, որ ան ունեցած է գործօն ու բեղուն գործունէութիւն եւ համայնքային, եւ արժանիքինեան շրջանակներուն մէջ: Դժբախտաբար, սակայն, մի-

այն իր գործունէութեան մասին վկայութիւններն են, որ թողլ կու տան գաղափար մը կազմել Միրաքեանի եւ իր Համոզումներուն մասին: Միրաքեանի կինը՝ Ռիթա Պուլտուքեան ինդրեց, որ չճայնագրովի այս աշխատասիրութեան հեղինակին հետ իր ունեցած տեսակցութիւնը, ոչ ալ կրցաւ Միրաքեանի քաղաքական գործունէութեան մասին շատ տեղեկութիւն տալ: Տիկին Պուլտուքեանի վկայութենէն երեւան կ'ելլէ որ Միրաքեան ծնած է 1818ին (Հոկտեմբեր 2), մասնագիտութեամբ քիմիագէտ, կանուխէն որպէս անդամ ՀՅԴի, իր մասնակցութիւնը բերած է Համայնքային կեանքին եւ աշխատակցած Արմէնքիային, ուր սպաներէնով յօդուածներ ստորագրած է: Աւելի ուշ ուսանած է նաեւ հրապարակագրութիւն եւ դասաւանդած այդ ճիւղը Միրաքեանի եւ իր ապագայ կողակցին հանդիպումը տեղի ունեցած է Հայ Կեդրոն սրահին մէջ կազմակերպուած պարահանդէսի մը ընթացքին, 1952ին, երբ Ռիթա 19 տարեկան պարմանուէի մըն էր, մաթեմատիկայի ուսանողուհի: Ինը ամիս յետոյ արդէն ամուսնացած են եւ Ռիթա Պուլտուքեանի ընտանեկան կեանքը ընթացած է շրջապատուած իր ամուսնոյն հարազատներով: Տիկին Պուլտուքեանը ամէնէն աւելի հետաքրքրած են Միրաքեանի «խորհրդածութիւնները»: Երբ ճանչցած են զիրար Միրաքեան արդէն քաղաքական գործունէութիւն ծաւալած էր եւ որոշ չափով հետացած համամբէն, զոր կը գտնէր «ժամանակէն ետ մնացած»: Այն ժամանակ տակաւին «Navarta Միրաքեանին կը վստահէր Շարժման բոլոր գործերը», ինչ որ ենթադրել կու տայ, որ Միրաքեան աւելի բարձր պատասխանատուութեան զիրքերու վրայ գտնուած է փերունական շարժման մէջ քան ինչ որ կ'ենթադրուի: Ամէն պարագայի, Միրաքեան ոչ միայն մօտիկ յարաբերութիւններ հաստատած է հին փերունականներու հետ (որոնց կարգին Hector Campora, 1973ին նախագահ ընտրուած եւ հրաժարած անմիջապէս՝ դիւրացնելու համար Փերոնի վերադարձն ու ընտրութիւնը) այլ յաճախ կ'երեւէր պաշտօնական բնեմերու վրայ հւայի կողքին:

Հայ փերունականները համախմբուած են հայշատ ֆլորէս թաղամասի Փերունական Շարքային Միաւոր թիւ 8 Կեդրոնին մէջ, որուն կուսակցական պատասխանատուն էր Ռաֆֆին: Անոնց կարգին Ռիթա Պուլտուքեան կը լիշէ Վարդան Շահինեանն ու Յակոբ Մինասեանը, երկուքն ալ այժմ մահացած: Միրաքեան, առաւել, կը մասնակցէր օրէնսդրի իշխանութեան ոլորտին մէջ տեղի ունեցող բանավէճերուն: 1955ի պետական հարուածէն յետոյ, երբ Շարժման ղեկավարները փախուստի մէջ էին կամ ընդյանակ անցած, Միրաքեանի մնաց Շարժման կեդրոնին (Callao 110 փողոցին վրայ) արխիւներու անհետացման գործը: Յիշերով այդ ժամանակները, Ռիթա Պուլտուքեան կ'ըսէ, թէ իր ամուսնոյն գլխաւոր մտահոգութիւնը եղած է արխիւներու բնաջնջումով հալածանքներէ ազատել

Շարժման մասնակից հայերը: Միրաքեան անձնապէս չէ խուսափած հարցաբննութենք պետական յանձնաժողովին կողմէ, սակայն շուտով ազատ արձակուած է: Ի դէպ, յանձնախումբի արխիվներուն մէջ իր մասին ոչինչ կայ. Փերոնի իշխանութենէն հեռացուելէն յետոյ է որ Միրաքեանի առողջական հարցերը սկսած են: Կոնկրետ՝ ան դարձած է թմրամոլ: Պուլտուքեան իր նախկին ամուսնոյն առողջական վիճակի վատթարացումը կը վերագրէ համայնքի կողմէ Միրաքեանի դէմ սկսած յարձակումներուն, որոնք զինք հոգեբանականօրէն ճնշած են: Դուրս դրուած է կուսակցութեան շարքերէն եւ ենթակայ դարձած ամբաստանութիւններու, որոնք իր քաղաքական գործունէկութիւնը կը նկատէին անձնական փառասիրութիւն, որուն համար համայնքը կ'ուզէր օգտագործել: Պուլտուքեանի համար այս ամբաստանութիւնները ոչ միայն անհիմն էին այլև անարդար, քանի որ իր ամուսնոյն նպատակը եղած է քաղաքական մասնակցութեան ընդմէջն համայնքին ծառայել:

Ինչ որ կը հետեւ՝ 12 Մայիս 2000ին, Անդրանիկի Լոմլոմճեանի ու Սարգիս Գաւուքեանի հետ հարցազրոյցներու ներկայացումն է, որոյ յապատմաներով ու ձեւային-ոճային փոփոխութիւններով ի խնդիր շարադրականութեան, փորձելով այդուհանդերձ պահել պատմական շրջանի մը մտածելակերպը արտայատող ոճի ու արտայայտութիւններու հարազատութիւնը: Հարցազրոյցներու ներկայացումը կը կարեւորուի որպէս երկու դերակատարներու կենդանի վկայութիւն, անկախ անկէ, որ արտայատուած տեսակչտերը բնականարար յաւելեալ փաստարկումի պէտք է արժանանան աւելի խորացուած ուսումնասիրութեան մը պարագային: Բնականարար, անոնց շուրջ խորհրդածութիւնը բաց է ամէն տեսակի հիմնաւորուած մեկնաբանութիւններու ու հետեւումներու, բան մը որ նաեւ այս աշխատասիրութիւնը պիտի փորձէ: Տրուած ըլլարով որ աշխատասիրութեան նպատակը պատմագիտական ուսումնասիրութիւն մը չէ, թէեւ անոր ալ ճամբար մը կը բանայ, վկայութիւնները (որպէս իւրայատուկ պատում) կրնան վարկածային բնոյթի հետեւումներ թոյլ տալ, առանց շատ մեղանչելու վերլուծումին առարկայականութեան նախանձախնդրութեան դէմ:

Անդրանիկի Լոմլոմճեան, բնիկ մարաշցի, ծնած 3 Յունուար, 1915ին, Հայէպ փոխադրուած 1923ին եւ իր հօր ու եղբօր հետ Արժանթին հաստատուած 1930ին (Յուլիս 8): Արժանթին եկած է «որովհետեւ Հայաստան չունէինք, ամէն հայերը Ամերիկա կ'երթացին, մենք ալ եկանք» կ'ըսէ, յաստակացնելով որ իր մեծ եղբայրը նախապէս հաստատուած էր Արժանթին, «ապա թէ ոչ Սան Փաւո պիտի երթացինք»: Դաշնակցական հին ընտանիքէ սերած, ան Արժանթին ժամանման յաջորդ օրն իսկ ներկայ կ'ըլլայ զինուորական տողանցքի մը<sup>34</sup> որ զինք մեծապէս կը տպաւորէ. «Առա-

ջին տողանցքն էր որ կը տեսնէի կեանքիս մէջ»: Կը յիշէ նաեւ պետական հարուածը, որ տապալեց օրուան նախագահը՝ Մուզու: «Հաւ մարդ էր, բայց իր շուրջը եղողները խայտառակներ էին»: Փերոնին իր մօտեցումը կը կատարուի շնորհիւ էկիթային, որուն համարձակութեան վրայ հայցած կը մնայ ան: «Անոր համար Փերոնական եղայք: Ամէնէն աւելի տպաւորած է այն, որ «աշխատաւորներուն կողմը կը բռնէին, աղքատներուն կ'օգնէին, ատոր համար ալ գրեթէ ամբողջ Արժանինը փերոնական եղաւ»: Մի-րաքեանը ճանցած էր նախապէս, ՀՅՇԻ շարքերուն մէջ, ուր եւ Միրաք-եան իրեն առաջարկած է մաս կազմել այն Շարժման, որուն հիմը զնելու մասին կը մտածէր: Սկզբնական շրջանին հայ փերոնականներուն նախաձեռնութիւնը դրականորէն չէ ընկալուած յատկապէս օրուան դաշնակցական ղեկավարութեան կողմէ: «Մեզի ըսին որ ասիկա կուսակցութեան մէջ կուսակցութիւն ընել է, բայց մենք ըսինք, որ փերոնական ըլլալէ առաջ դաշնակցական ենք, եթէ մտած ենք փերոնականնութեան մէջ անոր համար է որ կարենանք հայերուն համար բան մը հանել: Այդ էր մեր միտքը: Ռաֆֆիին վրայ մեծ յոյս ունէինք, որ կրնայինք մտնել փերոնականնութեան մէջ եւ օգտակար ըլլալ հայ գաղութին, բայց դժբախտաբար ինք յետոյ ուրիշ ճամբար բռնեց...» (կը վերաբերի թմրամոլութեան): Լոմլումնեան չի թաքցներ իր յուսախարութիւնը Միրաքեանէն՝ երբ այս վերջինը թմրամոլութեամբ տարուած էր: Փերոնականնութեան մէջ գործունէութիւն տանելով դուռ կը բացուէր քաղաքական պաշտօններու, «մանաւանդ երբ Tessaireին հետ կը հանդիպէինք շաբաթը անգամ մը եւ ինք մեզի միշտ կը հարցնէր եթէ բանի մը պէտք ունէինք: Ոչ մէկերնիս բան մը չուզեց...»: Խսկ ի՞նչ կապ կը տեսնէր Դաշնակցութեան ու Փերոնին միջնեւ: «Փերոնին խնդիրը այս էր. ազգասէր, աղքատասէր: Մենք Տաճկաստան ծնած ենք, աղքատ եղած ենք, Արժանին եկանք, տեսանք որ այս կառավարութիւնը գրեթէ մեր մտածածին պէս կը մտածէ եւ ես ատոր համար մօտեցայք: Խւրայատուկ կեցուածք, որովհետեւ գգաղութին մեծամասնութիւնը փոլիթիքային մէջ չէր մտնար այդ ժամանակ: Մենք մտածեցինք որ քաղաքականնութեան մէջ պէտք է ըլլանք հայերուն օգուտ մը տալու համար: Գաղութը դէմ էր, որովհետեւ ղեկավարութիւնը չէմ էր, կուսակցութեան մէջ կուսակցութիւն չըլլար, թէեւ տասը անգամ ըսինք, որ մենք նախ դաշնակցական ենք, փերոնականնութեան կը մօտենանք գաղութին օգտակար ըլլալու համար, մէկ մասը հասկցաւ, միւս մասը չի հասկցաւ, բայց զօրակցութիւն չունեցանք: Գաղութին մասնակցութիւնը տեղական քաղաքականնութեան չէր քաջալերուած «կարծելով որ եթէ տեղական կուսակցութիւններու անդամադրուէին հայերը պիտի կորսուէին ու հայութենէ հեռանալին եւ այդ ձեւով ապագային Հայաստան պիտի չկարենալին վերադառնալք: Փերոն ծանօթ էր հայութեան. «գիտէր հայերուն մասին,

բայց չէր հետաքրքրուեր՝<sup>35</sup>: Մենք ալ չկրցանք ուղղակի Փերոնին հետ հանդիպում ունենար: Հայ փերոնականներուն հիմնական նպատակներէն մէկը եղած է աշխատանք տանիլ, որ «արժանիթինցիները տարբերեն հայր թուրքէն եւ կրօց'նք, ի վերջոյ հասկցան, որ հայր հայ է, տաճիկը տաճիկ եւ տաճիկը հայուն թշնամին է»<sup>36</sup>:

Սարգիս Գաւուքեան, պղլանցի, 1831ի ծնունդ, Արժանիթին հաստատուած 1949ին (ուր արդէն երկու հօրաքրքիր ունէր) «Թուրքիային դուրս ելլերու համար» զինուորական ծառայութենէն առաջ: Արժանիթինի մէջ անմաս կը կազմէ նախ Արմենիա Երիտասարդաց Միութեան, ապա Դաշնակցութեան շարքերը կ'անցնի 1956ին: Արժանիթինեան քաղաքականութեան մասին ոչինչ գիտնալով հանդերձ, երբ կը ծամանէ եւ տեղեակ կ'ըլլայ օրուան կառավարութեան (Փերոնի առաջին նախագահութիւն) «ընկերվարական սկզբունքներուն», անոնցմով է որ կը խանդավառուի, տրուած ըլլարով որ «Պոլոյ մէջ դասընկերներով կը հետաքրքրուէինք ընկերվարութեամբ, որ բոլորովին արդիուած էր»: Փերոնի կառավարութեան այդ սկզբունքներն են որ «անմիջապէս խօսեցան սրտին եւ անոնց հետեւցար»: Ինչ կը վերաբերի Փերոնականութեան իր անդամակցութեան, մօտեցումը կատարուած է իր ընտանիքին անդամներուն միջոցաւ, որոնք արդէն մաս կը կազմէին անոր: «Փերոնի սկզբունքները կամ վարուելավերպը իրենց սրտին խօսած էր»: 1952ին է, որ կ'ուղղուի Callao 110 փողոցի շէնքը, որ «կը պատկանէր Laborista կուսակցութեան եւ Փերոնը յանձնած էր Օտարներու Փերոնական Շարժման», ուր կը ծանօթանայ Շարժման զեկավարներէն երեքին՝ Navarra, Միրաքեան եւ իր զարմիկը՝ Լեւոն Գամեան: Միրաքեանին համբաւը այդ օրերուն տարածուած էր Արժանիթինէն դուրս ալ: «Արժանիթին դալէս առաջ Մոնթէվիտէօ իջայ, ուր ազգականն ըստ, որ Պուենոս Այրէս հասածի պէս երթամ եւ փնտռեմ Ռաֆֆի Միրաքեանին որ դաշնակցական է ու փերոնական»: Հանդիպումը տեղի կ'ունենայ ՀՅԴ ակումբին մէջ: Միրաքեանին մասին կը յիշէ նաեւ իր կազմակերպած հրապարակային բանախօսութիւններուն ընդմէջէն, որոնց յաճախ կը հրաւիրուէին օրուան կուսակցական պատասխանատուները:

Շարժման մէջ Գաւուքեան պատասխանատու կ'ըլլայ Մրգուշամասի անդամակցութեան բաժանմունքին: Ըստ իրեն, Միրաքեան 1943էն արդէն, երբ պետական հարուածէն յետոյ Փերոն Աշխատանքի ու Ընկերային Բարօրութեան Քարտուղար նշանակուած էր, կը հետեւէր Փերոնի քաղաքական դասընթացքներուն եւ 1952ին, երբ գաղափարը կը ծագի Օտարներու Փերոնական Շարժումը յառաջացնելու, արդէն կազմը ունէին: «Օտար» հասկացութիւնը կը վերաբերէր Արժանիթին հաստատուած համայնքներուն, որոնց անդամները կեցութեան թուղթ ունէին բայց ոչ հպատակութիւն: Շարժման նպատակը, հետեւաբար, ըստ Գաւուքեանի,

Փերոնին բարոյական զօրակցութիւն տալն էր, եւ ոչ թէ քուէի հարց, քանի այդ իրաւունքը չունէին «օտարները»: Միրաքեան իր քաղաքական գործունութիւնը կը տանէր առանց ոչինչ պարտադրելու համայնքին, «բայց եւ այնպէս մեծ թիւով հայեր հաւաքած էր իր շուրջ եւ միշտ ալ օգտակար կ'ըլլար գաղութին»:

Գաւուքեան մասնաւորաբար կը յիշէ 1874ին պատահած իրադարձութիւն մը եւ անոր մէջ հայ փերոնականներու դերակատարութիւնը Թուրքիոյ հանրապետութեան 50ամեակին առիթով, Արժանթինի մէջ Աթաթուրքի դրոշմաթուղթը պիտի տպուէր, դպրոցներու մէջ իր մասին ամբողջ շաբաթ մը պիտի խօսուէր եւ պետական դպրոց մը Թուրքիոյ Հանրապետութիւն պիտի կոչուէր, համաձայն երկու երկրներու միջեւ կնքուած պայմանագրութեան մը: Հակազդելով այս պայմանագրին, հայ փերոնականները հանդիպում մը ուզած են օրուան Արտաքին Գործոց Նախարարին հետ: «Ըսինք որ այս յարաբերութիւնը որ կ'ուզէք ստեղծել Թուրքիոյ հետ, բոլորովին դէմ կ'երթայ հայկական զգացումներուն եւ մնեք չենք կրնար մարսել»: Համաձայն իրեն՝ հայ փերոնականներու դիմումին հիման վրայ ջնջուած է դպրոցներու մէջ դասախոսութիւններու ծրագիրը, իսկ տպուելիք դրոշմաթուղթերու քանակը այնքան մը նուազեցուած, որ կարելի եղած է արագօրէն շրջագայութենէ դուրս հանել: Այդուհանդերձ, կարելի չէ եղած ջնջել դպրոցին բացումը: Գաւուքեանի համար փերոնականնութեան հետեւիլլ Դաշնակցութեան գաղափարախօսութեան դէմ գործել չէր: Ընդհակառակը, չի թաքցներ իր վրդովումը իրենց գործունէութեան դէմ 70ականներու ղեկավարութեան դրած արգելքներուն նկատմամբ: «Դաշնակցական ըլլարով մէկը չի կրնար կղզիացած մնալ, կրնայ որեւէ գաղափարի հետեւիլ, այն պայմանով, որ շխաչաձեւէ իր կուսակցական դիրքն ու մտածումը կամ ապրումը: Զեմ կրնար ընդունիլ, որ դաշնակցական ըլլարով մէկը ունենայ քաղեքնիական կեանք, քանի որ ատիկա կը հակասէ կուսակցութեան սկզբունքին: Ինծի համար Փերոնականնութիւնն ու Դաշնակցութիւնը շատ մօտիկ էին իրարու, որովհետեւ այն կուսակցութիւնները, որ մշակ բանուոր կը պաշտպանեն, աղքատներուն կը պաշտպանեն ու կ'օգնեն, իրենց հմքերուն մէջ նոյնութիւն մը ունին»: Գաւուքեան, ինչպէս Լոմլոմճեան, հաւատացած է, որ եթէ հայ փերոնականները համայնքին ու ղեկավարութեան զօրակցութիւնը ունենային, իրենց նախաձեռնութեամբ շատ աեելի կարեւոր իրագործումներ կրնային ընել: «Գաղութը կազմառուելու սկսաւ 20ականներուն, այնպէս որ 50ականներուն կար զարգացած սերունդ մը արդէն եւ գաղութի աջակցութեամբ կարելի կ'ըլլար մինչեւ իսկ հայ երեսփոխաններ ունենալ այնպիսի երկրի մը մէջ, ուր հայերը սիրուած էին»: Սակայն «ղեկավար տարրը կ'ուզէր ինքնամփոփ պահել հայութիւնը»: Առաւել՝ «քառասունա-

կան թուականներուն կ'ըսէին, որ տուն տեղ չառինք սպասելով որ Հայաստան պիտի վերադառնանք: Ուրիշ բան մը, որ միասնականութեամբ չկրցանք ուժ մը ներկայացնել եւ գաղութիւնին հաստատութիւններուն միջեւ ոչ թէ ցանկապատեր այլ պարիապներ գոյութիւն ունէին...»: Մինչ Հայ փերոնականները այն ժամանակ հայ դատի պայքար ըսելով կը հասկնային «մէկ աշխատանք՝ օտարներուն հասկցնել որ մենք թուրք չենք, հայ ենք», գաղութիւն ներքին պայքարը «թոյլ չէր տար որ միասնականութիւն առաջանար եւ գաղափարի համար գործ մը ընենք»:

Փերոնական շարժման մէջ հայերու մասնակցութեան երեւոյթը տակաւին կը կարօտի յաւելեալ ուսումնասիրութեան, վերջնական պատմութիւնը գրելու համար: Ինչպէս վերը ըսուեցաւ, այս աշխատասիրութեան նպատակը այդ մէկը չէ: Այսուհանդերձ, աւելի խորացած ուսումնասիրութեան մը սկիզբը դնող սկզբնադրիւրներու ու վկայութիւններու վրայ հիմնուած այս առաջին պատումը թոյլ կու տայ քանի մը հետեւումներ կատարել ու անոնց թելադրած խորհրդածութիւնները արձանագրել: Նախ եւ առաջ պէտք է յատակեցնել, որ Փերոնական Շարժման հայերու մասնակցութեան գաղափարական շարժառիթներն ու նպատակները բացայստերու այս փորձը չի ժխտեր մասնակցներու շատ աւելի ենթակայական պատճառները, անձնական ակնկալիքները կամ իրենց արժեարումներու միակողմանիութիւնը: Աւելի խորացած ուսումնասիրութիւն մը անհրաժեշտարար յաւելեալ փաստարկումի պէտք է ենթարկէ առաջին այս տեղեկութիւնները անոնց առարկայականութիւնը ճշգելու համար: Սակայն պատճառ չկայ արտայայտուած տեսակէտերու վաւերականութեան կասկածելու, հետեւաբար անոնց հրման վրայ կարելի է ընդհանուր եղրակացութիւններու յանգելու փորձ մը կատարել:

Այսպէս, յատակ է որ փերոնական վարդապետութեան երկու հիմնական գաղափարախօսութիւններն են որ ամէնէն աւելի գրաւած են Շարժման մասնակիցները՝ ազգայնութիւնը եւ ընկերային արդարութիւնը: Մինչ երկրորդ ինքնին հասկնալի է, առաջինը՝ ազգայնութիւնը, կրնայ հակասական թուիլ: Վերջին հաշուով ազգայնականութիւնը կ'ենթադրէ մէկ ու միակ ազգի հանդէպ սէր ու հաւատարմութիւն: Հետաքրքրականը այս պարագային հայ փերոնականներուն կատարած համադրումն է հայ եւ արժանիթինեան ազգայնութիւններու, որոնք իրերամերժ չեն այլ՝ զիրար ամբողջացնող՝ նման համադրումի դաշտ բացած է, ինչպէս ըսուեցաւ, Փերոնի յատուկ վերաբերմունքը համայնքներուն նկատմամբ: Ի տարբերութիւն զանոնք ձուկելու կամ երկրէն արտաքսելու արժանիթնեան Աջի վերաբերումին, Փերոն, յարգելով համայնքներու հայրենասիրական ու ազգասիրական զգացումները եւ անոնց տեղ տալով արժան-

թինեան քաղաքականութեան մէջ, իրենց մօտ արթնցուց Արժանթինի ու արժանթինեան ազգայնութեան հանդէպ սէր ու յանձնառութիւն ձիգդ է, Փերոնը ամէնչն աւելի կը հետաքրքրէին իր քաղաքականութեան համար շահագրգութիւն ներկայացնող համայնքները՝ իտալացիներ, հրեաներ ու արաբներ, որոնք արդէն յատուկ ուշադրութեան առարկայ դարձան: Այս իմաստով շատ աւելի կազմակերպուած եւ ուժ ներկայացնող հայկական համայնք մը, այդ օրերուն արժանթինեան քաղաքականութեան մէջ, աւելի փեղ պիտի ունենար անկասկած: Հայերու հանդէպ համակրանքը կար, բայց անդրաժետ էր համակրանքն աւելին՝ շահագրգութիւնը, ինչ որ պիտի չստեղծուէր քաղաքականութեան հանդէպ համայնքի աւանդական կրաւորականութեան առկայութեամբ: Հայ փերոնականները այդ մէկը լաւ հասկցան, ուրիշ եւ անոնց ամբողջ ճիգը Փերոնին հետ տեսակցելու, բան մը որ երբեք պիտի չյաջողուի իրենց... Բայց սկզբունքը սկզբունք էր եւ իր անդրաժարձը ունեցաւ համայնքներուն վրայ: Հայերը, որոնք փերոնականութեան մաս կազմեցին, գիտակից ու յանձնառու էին նախ իրենց հայկականութեան: Սակայն Զօրավարին հմայքը, Արժանթինի հանդէպ երախտագիտութեան կամ հիացման զգացումը եւ առանց հայութենէն հրաժարելու յանձնառու արժանթինցի ըլլալու կարելիութիւնը զիրենք մղեցին քաղաքական դիրքորոշման: Այս իմաստով իրենց համար ինքնութիւն հասկացութիւնը բնականաբար դուրս կու գար ինքնամփոփ օտարականի ինքնութեան պահպանման դիրքորոշումէն: Իրենց պաշտօնականացած «Օտար»ութիւնը Շարժման անունին մէջ ոչ թէ շրջապատէն հեռանալու, այլ անոր մաս կազմելու յանդգնութիւն ու հապարտութիւն կը ներշնչէր: Հետեւաբար, անոնք բնականաբար հեռացած էին ազգային ինքնութեան պահպանումի աւանդական համակացութենէն եւ այդ մէկը կը տեսնէին շրջապատին հետ շաղումի ընծայած առաւելութիւններուն մէջ: Ասով հանդերձ, իրենց մտահոգութեան առարկան կը մնար համայնքը: Յստակ է, որ Փերոնական Շարժման մասնակցութեան ընդմէջն կը մտածին համայնքին օգտակար ըլլալու եւ երկրին մէջ անոր դիրքը ամրապնդելու մասին: Աւելին, համայնքն ներս այդ էր իրենց պատգամն ու պայքարը եւ իրենց ափսոսանքն էր, որ հասկացողութեան չարժանացան ու չունեցան ոչ մէկ աջակցութիւն:

Այս վկայութիւններէն երեւան կու գայ նաեւ իրենց նախանձախնդրութիւնը՝ համայնքը չօգտագործելու իրենց քաղաքական ասպարէզին համար, որքան ալ ընթացիկ վերաբերմունքը իրենց հանդէպ շատ հաւանաբար այդ կասկածին վրայ հիմնուած ըլլար: Իրենց այս կեցուածքը կը բացատրուի նաեւ կուսակցական կարգապահութեամբ, որով եւ անոնք չփորձեցին փերոնական յանձնառութիւնը գերադասել իրենց ազգային-կուսակցական յանձնառութեան, նոյնիսկ առաջնահերթ համարեցին այս

վերջինը Զախողելով քաղաքական մասնակցութիւնը վերածել համայնքային ծրագրի, անոնք այլուհանդերձ յառաջ տարին ազգային ինքնութեան ի խնդիր պայքարը՝ փորձելով յստակացնել արժանթիւնեան Հանրային կարծիքին հայու ու «թուրքօ»ի տարրերութիւնը Այս մէկը արժմէական հասկացողութեամբ քաղաքական պայքար մը չէ թերեւս, սակայն այնպիսի ժամանակ մը, երբ համայնքին մէջ քաղաքական մտահոգութիւնը հայլ հայ պահել էր, անոնք առաջին նախաձեռնութիւն մը առին դէպի դուրս բացուելու եւ հայ ազգային քաղաքականութիւնը վեր հանելու ներգաղութային կամ զուտ ազգապահանման պայքարէն:

Ինչ կը վերաբերի Փերոնի ընկերային արդարութեան գաղափարախօսութեան, ան եւ ընականօրէն քաշողական էր գաղթականներուն համար, եւ կը համընկնէր Դաշնակցութեան ընկերվարական գաղափարախօսութեան կամ առնուազն անոր իրենց մեկնաբանութեան: Անհրաժեշտ է ընդգծել, որ ընկերային արդարութիւնը կամ հայ փերոնականներուն ըմբռնած ընկերվարութիւնը նաեւ հակահամայնավար էր, ինչպէս փերոնականութիւնը ինք: Այդ մէկը չի նշանակեր, որ հայ համայնավարներ իրենք չեն փորձած, հակառակ իրենց գաղափարախօսական տարակարծութեան ու մինչեւ իսկ ընդդիմութեան՝ փերոնականութեան հետ, օգտուիլ ստեղծուած առիթներէն<sup>37</sup>: Ինչ որ հայ փերոնականները փորձած են վերջին հաշուով քաղաքական համարկումն էր, իրենց ժամանակին համար իւրայատուկ ու մինչեւ իսկ յանդուգն նախաձեռնութիւն մը, անկախ անկէ, թէ կարելի է բաժնել կամ ոչ իրենց գաղափարախօսական տեսակէտերը, համաձայն ըլլալ փերոնականութեան կամ ոչ: Այդ փորձը, սակայն, չունեցաւ անհրաժեշտ զօրակցութիւնը, ոչ իսկ հասկացողութեան արժանացաւ: Տիրող մտայնութիւնը, պահպանողական կեցուածքի յատուկ զգուշաւորութիւնը, ղեկավարութեան ըմբռնումը հայ ազգային քաղաքականութեան, համայնքին պառակտումը, եւ մասնաւորաբար՝ Սփիւռքի կացութեան, իմաստին ու կազմակերպութեան ընկալումը, նման նախաձեռնութեան մը յաջողութեան կարելիութիւնները փաստօրէն զերոյի հաւասարեցուցին:

## ԵԶՐԱԿԱՑՈՒԹԵԱՆ ԿԱՐԳՈՎ

80ականներու երկրորդ կէսէն սկսեալ Սփիւռքի տարածքին սկսաւ նկատելի դառնալ նոր զարգացում մը: Հայ դատի աշխատանքներուն արձանագրած քաղաքական յաջողութիւնները կարծէք դուռ բացին քաղաքական համարկումը օրակարգի հարց դարձնելու ձգտումին: Աւելի կեանքի պարտադրումով, քան՝ ծրագրումի որպէս արդիւնք, այդ հորվոյթը յատակօրէն արագացաւ Հայաստանի անկախացումէն յետոյ, 20րդ դարու վերջին տասնամեակի տեսողութեան: Հայաստանի օժանդակութեան անհրաժեշտութիւնը մասնագիտացման առաջնորդեցին հայ դատով զբաղող

կազմակերպութիւնները, եւ այսօր ակնյայտ է հայերու հետզհետէ աւելի գործօն մասնակցութիւնը տարբեր երկիրներու քաղաքական հոլովոյթներուն: ԱՄՆի ու Քանատայի նման երկիրներու մէջ այս ընթացքը արդէն կայացած կը թուի, բայց ամէնուրեք նկատեի է սորվելու նախանձախնդրութիւն մը: Այս մէկը անխուսափելիորէն իր անդրադարձը պիտի ունենայ նաեւ Սփիւռքի կացութեան վերասահմանման վրայ: Սփիւռքը, այնպէս ինչպէս հասկցած էին ու ծրագրած՝ Եթղասպանութենէն վերապրոդներն ու Խորհրդային Հայաստանէն աքսորեալ ղեկավարներու սերունդը, չկայ այցեւաւ եւ մինչ ոչ ոք կրնայ վստահ կերպով ըսել թէ վերասահմանումը ի վերջոյ ինչպէս իր կայացած վիճակը պիտի գտնէ, հոլովոյթի առկայութիւնը ժխտելը անկարելի է: Նախընտրեի է, անշուշտ, գիտակցի այլ հոլովոյթը, քան` զայն անտեսելով բացարձակապէս անձնատուր ըլլալ իրերու ընթացքնն:

Հայ փերոնականներու փորձառութիւնը ցոյց տուաւ, որ Արժանթինի մէջ քաղաքական համարկումի հարցը օրակարգի վրայ բերելու տրամադրութիւն չկար այդ օրերուն: Այդ մէկը, սակայն, արգելք չհանդիսացաւ որ հայեր հետզհետէ աւելի մասնակից դառնան երկրի քաղաքականութեան: 70ականներու տագնապալի ժամանակաշրջանին այդ մասնակցութիւնը ունեցաւ ողբերգական բնոյթ, երբ երկրի զինուորական բռնատիրութեան (1976-1983) Հալածանքներուն զոհ գացին համայնավար թէ փերոնական զինեալ շարժումներու մասնակից հայ երիտասարդներ:

Թիւով մօտ երեսուն են այն հայերը, որոնք արժանթինցի 30.000ի հասնող «անհետացեալներ»ու (desaparecidos) կարգին ունեցան անծանօթ ճակատագիր: Զարչարանքի ենթարկուեցան հաւանաբար, գնդակահարուեցան կամ ալ ովկիհանոսի բացերը նետուեցան: Սփիւռքի երրորդ սերունդին կը պատկանին անոնք, սակայն ի տարբերութիւն իրենց սերնդակից այլ սփիւռքահայերու, սփիւռքեան կացութեան տրամաբանութիւնը մինչեւ ծայրագոյն հետեւանքներ չապրեցան հայ դատի ուժական պայքարին ընդմէջն: Պարզապէս հեռացան հայութենէ ու քաղաքականացան արժանթինեան ոլորտին մէջ: Միայն 1989ին անոնց յիշատակին յուշատախտակ մը զետեղուեցաւ... Ժողովրդավարութեան վերադարձը, սակայն, իր բարենպաստ ազդեցութիւնը ունեցաւ նաեւ համայնքի նորահաս սերունդին վրայ: Վկայ ու յաճախ մասնակից՝ քաղաքական հոլովոյթի մը, որ օրակարգի վրայ բերաւ ժողովրդավարութեան ու մարդկային իրաւունքներու ի խնդիր պայքարը, այդ սերունդը կարծեա համադրումը կատարեց այդ արժէքներուն ու ազգային դատին՝ ճամբայ հարթելով քաղաքական համարկումին: Արժէքաբանական այս համադրումը բարացուցական է նաեւ նորահաս սերունդի դիմագիծի յատակ տարբերութեան նախորդէն: մինչ

այս կերջինին ղեկավարութիւնը զգուշացած էր զինուորական բռնատիրութեան դէմ դիրքորոշուելէ, չըսելու համար որ անոր հանդէպ համակրանք, ու մինչեւ խակ անկէ շահ ու ունէր, 80ականներուն հասակ առած սերունդին յանձնառութիւնը՝ ժողովրդավարութեան, կասկածի առարկայ չէ։ Հայ դատի աշխատանքներու արձանագրած յաջողութիւններուն զուգահեռ<sup>38</sup>, հայկական կազմակերպութիւններ, մասնաւորաբար երիտասարդական, աւելի ու աւելի ներկայ են արժանթիւնեան քաղաքական նախաձեռնութիւններուն մէջ։ Այս բոլորին վրայ պէտք է աւելցնել բնականարար 1987էն յետոյ Հայաստանի իրադարձութիւններու անդրադարձը։ Շատ յտակօրէն համայնքին մէջ կայ փոփոխութեան հոլովոյթ մը եւ քաղաքական համարկումի երեւոյթը անոր լաւագոյն ցուցանիշերէն է։

Այս բոլորով հանդերձ, Հայ կերպնականներու փորձառութիւնը ծանօթ չէ, չէ արձանագրուած ու համապատասխան քննարկման չէ ենթարկուած համայնքի հաւաքական լիշողութեան մէջ, ինչպէս վստահաբար այլ հետաքրքրական երեւոյթներ, որոնք այսօր մոռցուած են։ Եւ միայն ակադեմական նախանձախնդրութիւն մը չէ այս երեւոյթին պատշաճ ուսումնասիրութիւնը ի շարս այլոց, այլ՝ անցեալի վերատեսառութեան անհրաժեշտութիւն Սփիռոքի վերասահմանման այս հանգրուանին։

## ՄԱՆՈԹԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ

<sup>1</sup> International և domestic բառերով կազմուած յղացք մը, զոր միջազգային յարաբերութիւններու տեսաբաններ կը գործածեն բնորոշելու համար քաղաքական օրակարգի հարց մը, որ թէ՝ արտաքին և թէ՝ ներքին ոլորտներուն յատուկ է։

<sup>2</sup> Սփիռոքներու գորչազարժին անդրադարձող հարուստ գրականութիւն մը ծնունդ առաջ 90ականներուն, թէ՝ միջազգային յարաբերութիւններու պարաբռաթերթերուն մէջ (տե՛ս, օրինակ՝ Samuel P. Huntington, "The Erosion of American National Interest", *Foreign Affairs*, September/October 1997, ուր քաղաքակրթութիւններու բախտամիջի հեղինակ Harvardի դասախոսին կեցուածքը այնքան ալ դրական չէ սփիռոքներու քաղաքական զարագարժին հանդէպ, զայն նկատելով ամերիկեան ազգային շահերուն համար ինսաւրեր, նաև՝ Milleniumի 1999, Vol. 28, No. 3 համալր ամբողջութեամբ՝ նուիրուած ինքնութիւններու, հողային խնդրի եւ միջազգային յարաբերութիւններու մէջ նոր շարժումներուն), թէ՝ առանձին ուսումնասիրական գիտաշխատութիւններով, որոնք յանախ կը յուշեն կառավարութիւններու հետաքրքրութիւնը հարցի յաւելեալ ճանաչման համար (Nedim Ogelman, "Immigrant Organizations and the Globalization of Turkey's Domestic Politics"; Robert C. Smith, "Migrant Memberships as an Instituted Process: Transnationalization, the State and the Extra-Territorial Conduct of Mexican Politics", երկուքն ալ չըրատարակուած աշխատասիրութիւններ որոնք ներկայացուած են ակադեմական բանավիճումի համար), եւ թէ՝ որպէս պարաբռական հրատարակութիւններ՝ ուղղակի սփիռոքներու վերաբերեալ, ինչպէս՝ Խաչիկ Թէօլէօլեանի խմբագրած Diaspora: A Journal for Transnational Studiesը կամ Փարիզ հրատարակուող *La Diaspora Africaine*ը, եւ անշուշտ՝ առանձին հաստորներ, ինչպէս՝ Yossi Shainի *Marketing the*

*American Creed Abroad. Diasporas in the U.S. and Their Homelands* (Cambridge University Press, USA, 1990) գիրքը Կազմակերպուած Համայնքներու կարեւորութիւնը ամերիկան քաղաքականութեան մէջ երեւան ելաւ յատկապէս 2000ի նախադաշական ընտրութիւններու ընթացքն թէ՛ բու և թէ՛ դրամ հաւաքելու մտահոգութիւններով (տե՛ս՝ Michael Finnegan, "Flood of Cash Is Channeled to Swing Districts. Burbank, Glendale and Pasadena Playing Pivotal Role in U.S. Statehouse Power Struggles", *LA Times*, May 30, 2000), եւ պատահական չէ, որ պահպանողական շրջանակներ այլևս չեն թացներ իրենց մտահոգութիւնը օրինակի կարգով նշենք Ron Unzի ստորագրած յօդ-ուածը "The Right Way for Republicans To Handle Ethnicity in Politics" (*The American Enterprise*, v. 11, n. 3, April-May 2000), ուր նախակին ֆիզիկոսը, որ վերածուած է հանրապետական քաղաքական գործիչի եւ յայտնի դարձած իր գերակատարութեամբ Քայլ-Փորինոյ մէջ երկլեզու կրթական ծրագիրը ճախողեցնելու նախաձեռնութեան մէջ, կը զգուշացնէ Քաղաքանութիւնը պահպաններու ճարտասանութեան գտած ժողովդականութեան հետուանքէն, Անշուտ, սփիւռքեան զօրաշարժը իւրաքանչյուր չէ միայն ԱՄՆի. այլ երկիրներ, ինչպէս Քանտատան կամ նոյնիսկ Եւրոպակի երկիրները, ուսումնասիրութեան հետաքրքրական պարագաներ կը ներկայացնեն, սակայն, ինչպէս բացարուեան, ԱՄՆի պարագան ամէնէն աւելի աչքառու է այդ երկրի գրաւած հզրանքի բացառիկ դիրքին բերուածով.

<sup>3</sup> Ի հէտէ, այդ է պարագան ընդհանրապէս լիբանանեան հասարակութիւնը կազմող բոլոր յարանուանութեանց, որոնք նախ եւ առաջ իրենք զիրենք կը սահմանէին որպէս իրենց պատկանած յարանուանութեան անդամ ապա որպէս լիբանանցի Պատմական, մշակութավն ու այլ պատճաններու կողմէն, միբանացիթ այս յատուկ ըմբռնումը, անշուշտ, արդիւնք է քաղաքական դրույթեան, ուր յարանուանկանութիւնը (concessionism) նուիրականացած է: Այս իմաստով Լիբանան կը տարբերի բազմազդ այլ երկիրներէ (օրինակի համար Զուիցիրիս կամ Քանտատան), ուր քաղաքացիութիւն հասկացութիւնը սահմանուած է իրաւունքներու ու պարտաւորութիւններու հաւասարութեան ազատական ըմբռնումը եւ ոչ թէ յարանուանութեանց միջնու ուժերու հաւասարութեան պահպանած մտահոգութեամբ, անկախ թէ արդարացուած ըլլայ կամ ոչ այդ մտահոգութիւնը:

<sup>4</sup> Movimiento Peronista de Extranjeros յիսունականներուն, որ 1973ին Զօրավար Խուան Տոմás ինկան Փերոնի քաղաքական աքուրէն Արժանիթին վերադառնալէն ու երրորդ անդամ նախանձան ընտրուելէն իսուոյ կողմեցան Մovimiento InternacionaI Peronista. Հոս պէտք է յատակացնել, որ «տօսար» յուացքի գործածութեամբ արժանիթինեան նկերաքաղաքական ոլորտին մէջ կը հասկցուի երկրի բնակչի մը որ քաղաքացիթ չէ: Աևլին, 20 ու 30ականներուն արժանիթինեան աշ-պահանողական ազգայնականութիւնը «տօսար» կը նկատէր յատկապէս 19րդ դարու կէսաներէն սկսեալ Արժանիթին եկած զաղթականութիւնն ու անոնցմէ սերածները, մասնաւոր թշնամանք ցուցաբերելով յատկապէս հրանեներուն հանդէտ, նոյնիսկ այն պարագային, երբ գաղթականներունէ սերածները արդէն արժանիթիներ էին ու մասնակից՝ երկրի հուսվոյթին «տօսար» յուացք, անշուշտ, բանականօրէն հասկնակի չէ, բայց իրաւական Ըոլքաղաքացիթ ըմբռնումըն, որովհետեւ հարցական է նոյնինքն արժանիթինեան ինքնութիւն մը որ 19րդ դարու գաղթականութեան կը ժիան իր տեղը այդ ինքնութեան կազմաւորման հոլովոյթին մէջ, որ, փաստուէն, տեղի ունեցաւ նոյն դարուն...

<sup>5</sup> Որդութ Ցովկաննէսեան այս սահմանումը տուած է American Historical Associationի 1990ի տարեկան համագումարին, *Diasporas and Migrations in History կերպունական թեմայով*. Գիտաժողովի մասնակիցները զգուշացուցած են յատկապէս մեթո-

տարանական դժուարութիւններէն, որ սփիւռքներու երելոյթին ուսումնասիրութիւնը անխուսափելիօրէն պիտի դիմագրաւէ: (Karen J. Winkler, "Historians Explore Questions of How People and Cultures Disperse Across the Globe", *The Chronicle of Higher Education*, January 22, 1999)

- <sup>6</sup> Ընկերային երեւոյթները միաժամանակ կառոյց ու հոլովոյթ ընկալող տեսաբանական գլուխոր դպրոցը social constructivism է: Միջազգային յարաբերութիւններու ճիւղին մէջ այս դպրոցին ներկայացուցիչները հետեւորդներն են Critical Theoryի հոսանքին: Adler, Ruggie, Katzenstein, Wendt եւ ուրիշներ, միջազգային քաղաքականութիւնը կը մեկնաբանեն որպէս «ընկերային կառուցում»: Հակառակ որ իւրաքանչիւր տեսաբան իր յատուկ մօտեցումը ունի, յաճախ թեմայրուած ուսումնասիրութեան առարկային, սակայն գրեթէ բոլորին պարագային կը կարեւորուի քաղաքաներու դերակատարութիւնը, աւելի՝ քան նիւթական իրականութեան «պարտադրանքները»: Ավելացը որպէս «ընկերային կառուցում» հասկնալու տեսաբանական լաւագոյն մօտեցումը Alexander Wendtի «Համակարգ» (ինչպէս ինչ կը սահմանէ) constructivism է, ուր նիւթական իրականութիւնը, կամ կենաչի պարտագանքները, իրենց տեղոր ունին որպէս կառուցիւր, որոնք կ'ազդէն ընկերային հոյովոյթի կազմաւորման ու ընթացքին վրայ, սակայն միեւնոյն ժամանակ այդ կառուցները կը յառաջանան մտաւորական («իսկալական») ներդրումով: Wendt լոյս ընծայեց Social Theory of International Politics հատորը (Cambridge University Press, UK, 1999) ուր կը ներկայացնէ տեսովթիւնը Անգամ մը եւս՝ այս տեսովթիւնը կը զերաքերի մասնաւորաբար միջազգային յարաբերութիւններու, սակայն Հռն տեղ գտած թէ՝ մեթոսաբանական եւ թէ՝ գոյութենական (ontological) տեսակէտերը կարպէի է օգտագործել կամ յարմարեցնել սփիւռքադիտութեան:
- <sup>7</sup> Fouad Ajami, ուսումնասիրուու համար արար ազգայնականութեան քաղաքաբար, կը դիմէ յատկապէս պատուիմին եւ իր տեսակէտերը կը հիմնաւորէ արձակ գրականութեան, բանաստեղծութեան, յուշագրութեան եւ ընկերային ու քաղաքական մեկնաբանութիւններու ընդէմշէն ըխող քաղաքաբարներու վրայ Միջազգային յարաբերութիւններու մասնագէտի մը համար այս մեթոսը կրնայ ոչ այնան ուղղափառ, կամ «գիտական» ըլլալ սակայն ինչպէս ինչ կը գրէ The Dream Palace of the Arabs (Vintage Books, New York, 1999) հատորին նախաբանին մէջ՝ «Իրենք իրենց, ակադեմիաներու ու գորակայաններու մէջ, արաբական աշխարհի կարեւոր քաղաքներուն մէջ - Պէմութ, Պաղոստ, Դամասկոս, Գահիրէ - արաբները կառուցցին իրենց երազային պալատը, մտաւորական կառոյց մը ոչ կրնական ազգայնականութեան ու արդիականութեան»: Դժուար էց գուգահեններ գծել Սփիւռքի կառուցողական հոյովոյթին հետ, անգամ մը եւս պահելով Հարկաւոր ամէն հետառութիւնն Ամէն պարագայի, Այսուի ուսումնասիրական մեթոսը ոչ միայն թելաքրեի է սփիւռքագիտութեան համար, այլև թերեւս ամէնէն ընձեռնելին է ու ամէնէն յաճախ օգտագործուողը:
- <sup>8</sup> Տէ՛ս՝ Immigrants and Minorities պարբերաթերթի յասուկ թիւը՝ Arab and Jewish Immigrants in Latin America: Images and Realities (Volume 16, March/July 1997, Numbers 1 and 2) Խմբագրութեամբ Ignacio Klichöf եւ Jeffrey Lesserի, Այս համարին մէջ մասնաւորաբար Fabiana Sabina Tolcachier՝ "The History of Jewish Immigration to Argentina: Problems and Perspective" եւ Theresa Alfaro Velcampo՝ "The Historiography of Arab Immigration to Argentina: The Intersection of Imagery and the Real Country" կ'անդրադառնան այն հարուստ գրականութեան որ գոյութիւն ունի եւ, յատկապէս, թույլ կու տայ քննադատական ընթերցում մը:
- <sup>9</sup> Հարաւային Ամերիկայի մէջ հայկական մամուլի պատմութիւնը ուսումնասիրած է Կարպետ Հասասեան: Արժանթինին եւ Ուրուկուայի մէջ հայկական մամուլի մասին իր աշ-

Հաստակութիւնը, ներկայացուած 1989ին հայքիտական առաջին համագումարին ընթացքին, Հրատարակուած է *Los Armenios en América del Sur* Հատորին մէջ: Յատուկ Արմէնիա թէրթին մասին ունի ուսումնասիրութիւն մը, 1991ին թէրթի Յամակին առիթով Հրատարակուած բացակի թիւին մէջ (Hitos en las seis décadas de ARMENIA):

<sup>10</sup> Բառերը առնուած են Մուշեղ Հշիմանի այն բանաստեղծութիւնէն որ գրուած է վերածուելու համար Համազապայինի Նշան Փալանձեան Ճեմարանի քայլերգին (Երաժշտութիւն՝ Բարսեղ Կանաչեանի): Կտորը աչքառու է ոչ միայն իր գրական-գեղարվուստական որակով, այլև իսօսուն՝ սփիւրքեան դոյլթեան Ընկալման իմաստով: Կտորին հեղինակը, այն հաստատութիւնը որուն համար գրուած է, եւ փոխանցած գաղափարն ու ներշնչած վտանգութիւնն ու հազարութիւնը, բոլորն ալ սերտորէն առնչակից են Սփիւրքի կացութեան իմաստին ու նպատակին: Առանց նաեւ մոռնարու, որ քայլերգն է կրթական հաստատութեան մը, Սփիւրքի ամէնէն կարեւորներէն անկասկած, որուն առաքելութիւնն իսկ սահմանուած է բանաստեղծութեան պատգամին մէջ:

<sup>11</sup> Հետեւութեամբ Gerard Chaliandի եւ Yves Ternonի (*Le Génocide des arméniens*, Editions Complexe, Bruxelle, 1980), այդ իրողութեան գիտակցումն ու անոր պատճառած ցնցումը կը յառաջնայ յատկապէս երբ ՍԱԿի Մարդկային Իրաւանց Ենթայանձնախումբը, որ ցեղասպանութեան վերաբերեալ կը տեղեկացրին մէջ Յօրդ պարբերութեամբ կը յիշէր Հայկական Ցեղասպանութիւնը որպէս պատմական իրադարձութիւն, Թուրքիոյ պատմակին Ցնչումներով կերցուց զայն 1918թն Այս ձեռով կը պաշտօնականացուէր Հայկական Ցեղասպանութիւնը որպէս տեղի չունեցած իրողութիւն: Յօրդ պարբերութեան վերահսկուածման (1985) անշուշտ ալլ արժենում պէտք է տրուի, սակայն վերացումը հոգեբանական գորաւոր պղղեցութիւն ունեցաւ իր ժամանակի Սփիւրքին վրայ:

<sup>12</sup> Հակոբակ որ Հայաստանէն արտագալթը շատ բան կ'ըսէ բառացի իմաստով նոր սփիւրքի կազմաւորման մասին, տակաւին հարցական է թէ որքանով այս նոր սփիւրքը... Սփիւրք է: Ամէն պարագայի այս հարցին չէ որ պիտի անդրադառնայ այս աշխատասիրութիւնը:

<sup>13</sup> Louis Hartz, *The Founding of New Societies*, Hartcourt Brace, New York, 1964.

<sup>14</sup> Այդ կապն ու անոր հետեւանձները Սփիւրքի մէջ ազգանութեան գաղափարի հասկացութեան ուսումնասիրած է մասնաւորաբար Շուշան Փաթթի, որ 1988ին London School of Economicsի մէջ տուալ բանախոսութիւն մը՝ Longing and Belonging: Issues of Homeland in Armenian Diaspora Nationalism:

<sup>15</sup> Seymour Martin Lipset, *Revolution and Counterrevolution*, Anchor Books, New York, 1970.

<sup>16</sup> *S.H.* Harold Innis, *Empire and Communications*, rev. by Marry Q. Innis, University of Toronto Press, Toronto, 1972, եւ անոր տեսութեան ու գործին մասին դրութիւններ՝ William H. Melody (ed.), *Culture, Communication and Dependency: The Tradition of H. A. Innis*, Ablex Publishing, New Jersey, 1981 եւ Daniel Drache (ed.), *Staples, Markets and Cultural Change*, McGill-Queen's University Press, Montreal/Kingston, 1995.

<sup>17</sup> Մէջբերումները կասարած է Մարդար Շարապիսանեան Գամբի (Փարիզ) 9-10 նոյեմբեր 1998ի համարին մէջ (ԺԴ. տարի, թիւ 3530, էջ 1) իր ստորագրած «Համազգայինի Հիմնադրութեան 70ամեակի Առթիւ» գոտութեան մէջ: Համազգայինի 70ամեակի առիթով ստորագրուած այս պաշտօնական իսութիւն մէջ Համազգայինի հիմնադրութեան մէնիլու մէջըբերումը անշուշտ բնական է: Սակայն հեղինակը, որ երկար տարիներու համազգայինական ու մշակութային գործիչ է Սփիւրքի մէջ, գրութիւնն ձօնած է «Համազգայինի Ճեմարանին հաւատացող ժողովուրդին», որով եւ մշակութային-կրթական

- Հաստատութեան այս նորագոյն ու յանդուգան ծրագրին՝ Մարսէլլի մէջ ձեմարանի մը կառուցման համար ալ այդ պատգամները կը պաշեն իրենց իմաստը Ըսել, թէ Համազգայինը ամօր 1920ականներու հետապնդած նպատակները կը հետապնդէ, անցուտսիմ է: Շարապահանան նոյն յօդուածին մէջ կը գրի: Եներկայիս, ան (Համազգամինը) կը դիմագրաւէ նոր մարտահրաւէքները, Հայաստանի մէջ եւս կրթական, հրատարակչական եւ մշակութափն գրուունէութիւն տարածելու, կազմակերպելու նպատակով, միշտ Հաստատրիմ մնալով իր հիմնադիրներու գծած ուղիղին»: Շանին ու Աղբաւանի բանախօսութիւններու այդ բաժիններու միշտակումը 70 տարվ իմայ ցոյց կու տայ պարզապէս թէ որքա՞ն ազգեցիկ եղած են անոնք ու դրոշմած Սփիւռքի հորվոյթին մէջ դեկալիք դեր կատարած ամբողջ սերունդներ:

<sup>18</sup> Վէճ, երկամսեայ հանդէս մշակոյթի եւ պատմութեան, Զ. տարի, թիւ 3, Յունիս-Սեպտեմբեր 1938, էջ 7-8:

<sup>19</sup> Վրացիանի խօսքերուն մէջբերումը կատարած է Վրէժ-Արմէն Արթինեան «Անհրաժեշտ է ինքանահասումը» յօդուածին մէջ (Հորիդոն, 17 Նոյեմբեր 1997, vol. 19, թիւ 25 (959), էջ 17):

<sup>20</sup> Այդ սերունդի մասին տե՛ս յատկապէս՝ Թէօլոյիկանի աշխատասիրութիւններէն՝ Terrorism in Modern Armenian Political Culture (Leonard Weinberg (ed.), *Political Parties and Terrorist Groups*, Frank Cass, England, 1992), Martyrdom as Legitimacy: Terrorism, Religion and Symbolic Appropriation in the Armenian Diaspora (Paul Wilkinson and Alasdair M. Stewart (eds.), *Contemporary Research on Terrorism*, Aberdeen University Press, USA, 1987), Cultural Narrative and the Motivation of the Terrorist (*The Journal of Strategic Studies*, Volume 10, Number 4, December 1987).

<sup>21</sup> Թառար, Սեպտեմբեր 5, 1997, 78րու տարի, թիւ 19-194, էջ 2:

<sup>22</sup> Garabed Arakelian, Apenas cien años, Արմէնիա, ՀՅԴաշնակցութեան 100ամեակին տուիրուած բացառիկ թիւ, Դեկտեմբեր 1990:

<sup>23</sup> Հարցագրոց կատարուած Պուենոս Արգէս, 14 Մայիս 1998ին աշխատասիրութեան հեղինակին կողմէ:

<sup>24</sup> Ըստ Կարապետ Հասասեանի, այդ գգուշաւորութիւնը ծնունդ է 20ականներուն ծաւալած արժանիթինեան ազգայնամըլութեան տարածած սարսափին՝ ձախակողմեաններու, արհեստաուրական միութեանց ակտիւ անդամներու, հրաններու ու ընդհանրապէս գաղթականներու դէմ ծաւալած հայածանեներու հետեւանքով: Ազդանշանը տրուեցաւ Յունուար 1919ին, երբ բանուորական գործադուլ մը արիսնավի ճնշումի ենթարկուեցաւ բանակային միաւորներու միջամտութեամբ: «Ողբերգական Շարաթ» անունով ծանօթ այդ իրալարձութիւնները շուտով հակասեմական բնոյթ մը ստացան եւ անոնց զոյ գացին մարդաբաղաք Պուենոս Արգէսի ժողովրդական շուկայ Շնանի հրեայ վաճառականներն ու արհեստաուրները, որոնց խանութները ենթարկուեցան յարձակումի, թալանի ու քանդումի (տեսնել՝ Boleslao Lewin, *La colectividad judía en la Argentina*, Alzamor editores, Buenos Aires, 1974, cap. VII, Jose Maria Ghio, *La cuestión nacional y la cuestión judía en el pensamiento católico argentino de principios de siglo*, Universidad Torcuato Di Tella, Working paper n° 4, Buenos Aires, 1993): Հասասեանի կարծիքը այս արիսնավի իրադարձութիւնները ցիցից տպաւորութիւն ծաված են նոյն շրջանին մէջ իրենց խանութները ունեցող հայերուն վրայ, որոնք յաջորդ տասնամեսնինին, երբ Manuel Calvas կը հիմէ Փաշխատական Ligue Patrioticar, վրայ կ'ըյան արժանիթինեան քաղաքականութեան մէջ հակագաղթականութիւն տրամադրութիւններու սրման եւ, մասնաւորաբար, այդ տրամադրութիւններու համակրող զինուորականներու հետզետէ աւելի տիրական ներկայութեան՝ քաղաքական բեմահարթակին վրայ (Զօր. Ուրիսսկ պետա-

կան հարուածը 1980ին սկիզբ պիտի տայ ամբողջ կէս դար տեսած զինուորականներու մասնակցութեան ներքին քաղաքականութեան), միշտ է, որ Ligón կամ յետագալին Paramilitar Guardia Blancaն կիմնականին մէջ հակասեմական ուղղուածութիւն ունէին եւ փաստ չկայ որ հայ գաղթականութիւնը առանձնապէս հալածանքի ենթարկուած ըլլայ, սակայն հասկնալի է այդ տրամադրութիւններու ներշնչած վախր նղեռնի ու տարրագրութեան դառն փորձառութիւնները տակաւին շատ թարմ պահած հայ համարնքին: Ի դէպ, արժանիթինեան Աջր ուսումնասիրած David Rockի համար գաղթականութեան հարցը դադրեցաւ քաղաքական հարց ըլլայէ միայն երբ Փերոն նախագահական ընտրութիւնները շահելով իշխանութեան հասաւ 1948ին (David Rock, *La Argentina autoritaria*, Ariel, Buenos Aires, 1998).

<sup>25</sup> «Քաղաքական Մարզանքներէ Հեռոււ», Արժենիս, 29 Սեպտեմբեր 1955.

<sup>26</sup> «Գաղութակայութեան Ազագան», Արժենիս, 23 Մարտ 1957:

<sup>27</sup> «Անր Հայաստանը, Ներքայ, Դ. տարի, Հոկտեմբեր 1964, թիւ 41:

<sup>28</sup> Զինուորական գաղտնի օթեակներու յառաջացումը նաեւ լատինամերիկեան քաղաքականութեան իւրայատուկ է 19դր դարու ազատազրական կոլիներէն ի վեր: Գրեթէ բոլոր ազատարարները Սիմոն Պոլիվարէն մինչեւ Սան Մարտին ու Արթիկս մաս կազմած են օթեակներու եւ հոն երագրած իրենց գործունէութիւնը:

<sup>29</sup> Լատինա ամերիկեան երկիրներուն մէջ Արժանին եղաւ վերջինը որ պատերազմ յայտարարց նացի Գերմանիոյ դէմ եւ զուրու եկաւ չզգործութեան դիրքն: Արժանինի չզգործութիւնը եւ պատերազմ յայտարարելու այս Շուշացումը, որուն պատճառներէն էր նաեւ արժանինեան օրուան զինուորական խաւին համականքը Գերմանիոյ, բանկանարոր Դաշնակցիոնուն, եւ ԱՄՆի առանձնաբարը, համեր չէր: Արժանինի մօս ԱՄՆի դեսպան Sprule Braden, որ անձնական հակակրանք ունեն Զօրավարին Հանդէպ, չվարանեցաւ 1948ի նախագահական ընտրապայքարի ընթացքին Փերոնի դէմ հրապարակին յայտարարութիւններով հանդէս գալու եւ զօրակցիու ընդդիմապդի ճակատին:

<sup>30</sup> Տէ՛ս՝ Raanan Rein, "Political Considerations and Personal Rivalries: Peronist Argentina and the Partition of Palestine", *Diplomacy and Statecraft*, Vol. 8, № 2, July 1997 եւ Ignacio Klich, "La posibilidad de asentamiento de palestinos en la Argentina (1948-1952): una perspectiva comparada", *Estudios migratorios latinoamericanos*, 9, numero 26, abril 1994.

<sup>31</sup> Հարցադրույթ:

<sup>32</sup> Տէ՛ս՝ CNI արխի. թիւ. A278, E102711.

<sup>33</sup> Արժենիս, 18 Սեպտեմբեր 1973:

<sup>34</sup> Օ Յուլիս երկրի ազգային տօնն է:

<sup>35</sup> Հաստ Տոքթ. Փաստուալ Օհանեսի Փերոն ընդունած է Հայ Կաթողիկէ համայնքի Առաջնորդը:

<sup>36</sup> Օսմանեան կայսրութեանէն եկող գաղթականութիւնը 19դր դարուն ծանօթ էր որպէս «Թուրքօ», այսպէս՝ ինչպէս ըոլոր հրեաները Շուուա» էին «Թուրքօ»ն կը գործածուէր առանց տարբերելու հայը, արարը եւ թուրքը, որ, ի դէպ, միշնարեւելեան գաղթականութեան նուազագոյն թուաքանակը կազմող ազգութիւնը եղած է:

<sup>37</sup> Այդ թուականներուն Պուենոս Այրէսի մէջ հրատարակուող Erevan սպանատառ. համայնալարամիտ թիւթի Դեկտեմբեր 1958ի թիւին մէջ (Դ. տարի, թիւ. 80) կարելի է կարդալ Փերոնի ողջոյնի խօսքը ոմն Խորխէ Միրաքեանի, որ նախազան էր նոյները 28ի տօնակատարութեանց յանձնաժողովին Ողջոյնի խօսքը ուղղուած է Հայաստանի խորհրդայնացման ՅՈՐ տարեդարձի տօնակատարութեան առթիւ: Միրաքեան Ռաֆֆի Միրաքեանի հուսի կապ չունի եւ քիչ մը հակասական կը թուի, որ Փերոն ողջոյնի խօսք ուղղած ըլլայ համայնավար բնոյթի ձեռնարկի մը կարապետ հասասեան անհաւանական չի

նկատեր, որ Փերոն, կամ աւելի ճիշդը՝ իր հանրային յարաբերութեանց պատասխանատուն, շուարած ըլլայ եւ անձը չփոթած Հայ փերոնականներու զեղավարին հետ. Ամէն պարագայի իրողութիւնը բարացուցական է Հայ համայնավարներու փորձին՝ մօտենալու Փերոնի:

\* Անոնց կարգին՝ մասնաւորաբար նախագահ Ռառու Ազֆոնսինի կողմէ Յ Սեպտեմբեր 1887ին Հայկական Յեղասպանութեան հրապարակային նախաջումը Ասոր հասնելու համար համանքի բոլոր կազմակերպութիւնները միացեալ նախաձեռնութեամբ եւ ներկայացնական պատուիրակութեամբ մը պաշտօնական հանդիպում ունեցան նախագահին հետ. Հայ փերոնականները չին յաջողած Փերոնի հետ տեսակցիլ ի մէջ ալլոց համանքի ներքին պառակտումներու պատճառով, «ուժ» չին ներկայացներ, հետեւաբար Փերոն չիր հետաքրքրուած հայրով Համագաղութային միացեալ պատուիրակութիւն մըն էր որ Ազֆոնսինի հետ տեսնուեցաւ, առաւել՝ Ազֆոնսին իր յայտարարութիւնը կատարեց երկրին մէջ նախատեսուած խորհրդարանական ընտրութիւններէն երեք օր առաջ... Հարցականի տակ չի դրուիր Ազֆոնսինի բարոյական յանձնառութիւնը, բայց թուականի զուգաղիպութիւնը այնքան ալ պատահական չէ. Հայ համայնքը ըստ երեւյթին Ազֆոնսինը «Հետաքրքրուած» էր, ինչ որ, բնականաբար, դրական զարգացում մըն է համանքին համար:

DIASPORA AND POLITICAL INTEGRATION:  
ARMENIANS IN THE PERONIST MOVEMENT  
(Summary)

KHATCHIK DER GHOUKASSIAN

"Politics" had always a special meaning for the Armenian Diaspora. Organized in the 1920s, Armenian communities all over the world defined their collective existence as "temporary," hoping for an eventual return to their homeland sometime in the future. Though supporting or rejecting the Soviet regime in Armenia polarized Armenians all over the world, the importance of the homeland for national survival has rarely been questioned. Based on the modern understanding of national identity, which was socially constructed during the 19<sup>th</sup> century Awakening period, Armenian communities evolved in the context of ghetto-like structures to resist "alienation" and maintain the crucial elements of national identity: language, faith, historical memory, family, social links, etc. Within this idealized structure, participation in the political process of host-countries with organized Armenian communities was rejected. It was not perceived important for national survival. Furthermore, political integration was understood as dangerous.

The same was true for the Armenian community in Argentina. Yet, during the presidency of General Juan Domingo Peron (1946-1955 and 1973-1974), a group of Armenians, all active in community organizations, saw an opportunity in the gestures that the government made towards immigrants to propose a change in the way Armenians conceived their Diaspora presence. By participating in the Peronist Movement and trying to convince their fellow Armenians about the benefits of their initiative for the future of the community, they anticipated a renewal of self-awareness and identity. Their viewpoint inevitably came on the agenda of the Armenian Diaspora with the independence of Armenia and the improbability of "return." The Armenian Peronists failed in their endeavor, but their case is paradigmatic of how Diaspora was formed and conceived its place, role and future for almost seven decades in the 20<sup>th</sup> century.

Based on this case study the article conceptualizes the self-awareness of the Armenian Diaspora with respect to politics and political integration. This retrospective look at the understanding of Armenian national identity during the Cold War years aims at launching a much-needed debate about the renewal of the meaning of Diaspora in the global era.